

ԴԱՍ ԵՒ ԱՅԽԱՏԱՆՔ

P. SOKH



Հրատարակութիւն

ՀԱՅ ԳՈՒՇԱՐԴԱԿԱՆ ԿՐՈՆԱԿԱՐԱԾ
ԿՐԹԱԿԱՆ ԿՐԴ. ԱՎԱՐԴԻՔ

31-33 East 27th St., New York.

27 JUL 2016

ԴԱՍ ԵՒ ԱՇԽԱՏԱՆՔ

Բ. ՏՈՒՄԻ

Հրատարակութիւն

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒ

ԿՐԹԱԿԱՆ ԿԵԴ. ՄԱՐՄՆԻ

31-33 East 27th St., New York

1935

ԳԻՆ 50 ՄԵՆԹ

ԵՐԵՒԱՆ ՏՊԱՐԱՆ

ՆԻՒ ԵԱՐՔ



Ա Զ Դ

Հայ ժողովրդական Դպրոցներու Կեդրոնական
Կրթական Մարմինս քաջ գիտնալով որ հնարաւոր
չէ առաջին խոկ առքիւ լոյս ընծայել անքերի դա-
սագրքեր, կը խնդրէ բոլոր հետաքրքրաւողներէն,
քննել մեր ԽԱՂ ԵՒ ԱՇԽԱՏԱՆՔ ու ԴԱՍ ԵՒ ԱՇ-
ԽԱՏԱՆՔ Ա. Եւ Բ. ընթերցարանները Եւ դիտո-
ղութիւնները ընել մամուլով կամ գրաւոր կերպով
ուղարկել մեր հասցէին:

ARMENIAN COMMUNITY SCHOOLS
CENTRAL EDUCATIONAL COMMITTEE
31-33 East 27th Street
New York, N.Y.



11-1866591

ՅԱՍՄԻԿԻ ՆԱՄԱԿԸ

«Իմ լա՛ւ տատի,	Եւ Յասմիկը
Անո՛ւշ տատի,	Գրեց, գրեց,
Դո՛ւ վաղուց ես	Լեցուց ամբողջ
Հեռացեր.	Մի երես,
Ի՞նչ կը լինի	Լաւ մը դիտեց,
Որ ելնես գաս.	Ապա ծալեց
Ես քե՛զ շատ եմ	Ու ծրարի
Կարօտցեր:	Մէջ փակեց:
 	— Ա՛ս ալ հասցէն,
Անո՛ւշ տատի,	Յասմիկն ըստւ
Պիռներ եմ	Ու փոստարկդին
Հիմա ես,	Մէջ դրաւ:
Դպրոց կ'երթամ,	
Մարզանք կ'ընեմ,	Դպրոց դարձաւ
Դիր կը գրեմ	Դէմքով ժպտուն
Մեծի պէս:»	Յասմիկն աշխոյժ
	Ու սիրուն:

1. Յասմիկն ի՞նչ կ'ըներ:
 2. Քանի՞ տարեկան է կը կարծէք Յասմիկը:
-
1. Այս ուսանաւորի առաջին տողին մէջ քանի՞ տառ, քանի՞ ձայն, քանի՞ վանկ եւ քանի՞ բառ կա:

ՈՎ ՈՒՐ ԷՐ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՆ

Դպրոցի բակն այդ օրը կենդանացած էր:

Երեխաները հաւաքւած էին եւ ուրախ ճշոցով իրար կը բարեւէին, իրար հարց ու փորձ կ'ընէին, թէ ուր են գացած, ինչ են ըրած ամբողջ ամառը, արձակուրդի ընթացքին:

— Գիտե՞ս, Վաչիկ, ես գացած էի Ստեփանաւան, այնտեղ այնպէս լաւ էր, կ'ըսէր Ամալիկը:

— Է՛ս, բան ըսիր, ես գացած էի ճամբար, կը գոչէր Վաչիկը. — Ճամբարը, հա, այդպէս կը կոչւին երեխաներու համար կազմակերպւած ամառանոցները սարալանջերու մէջ: Գիտե՞ս ճամբարն ինչ լաւ է, բոլորս միասին խարոյկի շուրջ հաւաքւած կը խօսակցէինք, կէսօրւա տաքին միասին կը լողայինք, ձուկ կ'որսայինք, մարզանք կ'ընէինք, կը պարէինք:

— Բայց ո'վ կ'զբաղւէր ձեզ հետ, հարց տւաւ մէկը:

— Ի՞նչպէս թէ ով, չէ որ Ընկեր Կիման ալ այնտեղ էր:

— Ա՛խ, ինչ լաւ կ'ըլլար, որ բոլոր ընկերներով միասին գացած ըլլայինք ճամբար, ըսաւ տիսուր ու գլխիկոր Ամալիկը:

— Ես մնացի այստեղ, — մէջ մտաւ Ռողիկը. — մեր բակի երեխաներու հետ կը խաղայի:

— Դէ՛ ես ալ այնտեղ կը մասնակցէի Հոկտեմբերիկներու խաղին. բայց ուրիշ բան է, երբ մարդ իր բոլոր ընկերներու հետ կ'ըլլա, ըսաւ Ամալիկը:

— Իսկ ես գիւղն էի գացած, ընդմիջեց մէկ ուրիշը. — Հայրիկս կոլխոզի մէջ կ'աշխատէր, ես ալ կ'երթայի դաշտ, բոլոր երեխաներու հետ կ'աշխատէի:

— Ա՛յ, այդ լաւ է, գալ տարի ես ալ պէտք է ճամբար երթամ կամ կոլխոզ. մինակ երթալը լաւ չէ. — ըսաւ Ամալիկը:

— Ես ալ պէտք է ճամբար երթամ. — Ճայն տւաւ Աղասին. — անշուշտ ընկերներու հետ միասին ըլլալը լաւ է:

-
1. Երեխաները դպրոցի բակը ի՞նչ կ'ընէին:
 2. Պատմեցէ՞ քէ ամառային արձակուրդը ինչպէս անցուցի՞:
 3. Ի՞նչ է կոլխոզը (հաւաքական տնտեսութիւնը):

-
1. Բառերը կ'ըլլան միավանկ, երկավանկ, եռավանկ եւ բազմավանկ. օրինակ՝ սար, սեղան, դասարան, աշակերտութիւն: Վերի պատմւածքն գտէ՞ երկուական օրինակ, միավանկ, երկավանկ, եռավանկ եւ բազմավանկ բառերու:
 2. Կարդացէ՞ մեր գրած բառերը, վանկերը իրարմէ անջատարար արտասանելով:

Ը Ն Թ Ե Ր Ց Ա Ս Ր Ա Հ Ը

Փոքրիկ Գառնիկ իր մեծ եղբօր հետ առաջին անդամ դնաց ընթերցասրահը: Ներս մտնելուն պէս ան տեսաւ պահարանի վրա կախւած, գեղեցիկ շրջանակներով երեք նկար: Գառնիկը ճանչցաւ զանոնք: Միասնիկեան, Սահակ Տէր Գաբրիէլեան եւ Աբրահամ Գուլոյեանն էին, որոնք կարծես թէ միշտ ալ ուրախ ժպիտով կը նայէին Գառնիկին: Պահարանին մէջ շարւած էին մեծ ու փոքր գրքեր:

— Դուն ի՞նչ գիրք կ'ուզես փոքրիկ, հարցուց Գառնիկին, գրադարանի աղջիկը:

— Պատիկ գիրք մը, լաւ եւ պատկերազարդ:

— «Հոկտեմբերիկ» կ'ուզե՞ս:

— Զէ, «Հոկտեմբերիկ» կ'ստանամ, բոլորը կարդացած եմ:

— Այն ժամանակ ես քեզի կուտամ «Մենք Կարմիր Բանակային Ենք» գիրքը:

— Հա, տէք, այդ լաւ գիրք ըլլալու է:

Գիրքն առնելով ան եղբօրը հետ անցաւ ընթերցարան, երկա՛ր-երկա՛ր սեղաններու առաջ շատ մարդիկ նստած, լուռ ու մունջ գիրք կը կարդային:

Գառնիկն ալ տեղաւորւեցաւ իր եղբօր կողքին եւ ոկսաւ կարդալ իր եղբօր գիրքը:

— Գիտե՞ս, հայրիկ, ես Արամին հետ գացած էի գրադարան գիրք կարդալու, — ուրախ-ուրախ ըստ Գառնիկը տուն մտնելով, — այնքան լաւ է, որ այսուհետեւ ամեն օր պիտի երթամ:


1. Ի՞նչ է ընթերցարանը:

2. Ի՞նչ գրքեր առած են գրադարանին:

3. Ո՞վ է Սահակ Տէր Գաբրիէլեանը, Աբրահամ Գուլոյեանը, Միասնիկեանը:

1. Որեւէ միտք բառերով արտայայտած կը կոչի նախադասութիւն: Վահան իր դասը կը պատրաստէ՝ նախադասութիւն մըն է:

2. Ընդօրինակեցէք վերի պատմածքէն չորս նախադասութիւն:



Խ Ա Ղ - Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք

Մեր Սուրբիկը, տե՛ս, յատակին

Մերկ ծնկները ծալած տակին,

Հանդիստ նստած, լուռ աշխատում
Փոքրիկ տրամվայ է պատրաստում:

Լուցկիներից գիծ է շարել,

Տուփիկները վագոն արել,

Մէջը լցրել լորու հատիկ,

Թէ՛ թող սրանք լինեն մարդիկ:

Տուփի ետեւ, տուփի առաջ,

Համազգեստով սեւ ու կանաչ

Կղցրել է երկու պատեր,

Մէկը վարիչ, մէկ օգնական:

1. Պամեցէք վերի ոտանաւորի խմասոր ձեր բառերով:

1. Անձի, տեղի, կենդանիի, բոյսի եւ իրերու անունները կը կոչւին, անուն կամ գոյական: Օրինակ՝ Վարդան, Երեւան, Չուն, Վարունգ եւ սեղան:

2. Որոշեցէք վերի ոտանաւորի մէջ գտնած գոյականներուն ինչո՞ւ անուն ըլլալը:

ՓՈՔՐԻԿ ԶԿՆՈՐՍՆԵՐԸ

Սեղան եւ Պետիկը կարթը ջուրը ձղած, կ'սպասէին
սրտատրովի:

— Բոնւեցաւ, բոնւեցաւ,— բացականչենց Պետիկը:

Քաշեցին... մէկ մեծ գորտ դուրս եկաւ:

— Ե՛, դուն միշտ կը խօսիս եւ ձկները կը փախցնես,—
բարկացաւ Սեղան: Տո՛ւր ես ձգեմ:

Բաւական սպասելէն յետո կարթը շարժեցաւ:

— Հը՛, չըսի քեզի, դէ հիմա տես, ըստ Սեղան:

Քաշեց... այս անդամ դուրս եկաւ խեցգետին:

— Այս ալ քու բռնածը, ծիծաղեցաւ Պետիկը,— Եկուր
հիմա միասին բռնենք:

Ու քարի մը վրա կանգնած՝ կ'սպասէին անհամբեր:
Կարթը շարժեցաւ, բայց այս անդամ այնքան ուժեղ, որ
քիչ մնաց երկուքն ալ ջուրը իյնային:

— Ի՞նչ կը կարծես, այս անդամ ի՞նչ է,— հարցուց
Սեղան:

— Ես կ'ըսեմ՝ մէկ մեծ իշխան ձուլի:

— Իսկ ես կը կարծեմ գեղարքունի:

Ու ոգեւորւած սկսան քաշել:

— Մէ՛կ, երկո՛ւ, երե՛ք — չափ կուտար Սեղան տնքա-
լով:

Քիչ քաշեցին, շատ քաշեցին, յանկարծ թելը կտրե-
ցաւ, ու երկուքը միասին գետին գլորւեցան:

Կարթը մէկ մեծ կոճղի էր անցեր:

1. Դուն ալ ձկնորսութիւն ըրա՞ծ ես:

2. Ի՞նչ անախործ բաներ պատահեցան Սեղային եւ Պետիկին:

3. Քեզի ալ պատահա՞ծ են այդպիսի անախորժութիւններ:

4. Խորիրդային Հայաստանի որ մէկ լնի բնակիչներն են իշխան ձուկն
ու գեղարքունիկը:

1. Անունի մը ինչպէս ըլլալը ցոյց տւող ածականը կը կոչի որակա-
կան, որո՞ւ ըլլալը ցոյց տւողը՝ ստացական, եւ քանի հատ ըլլալը
ցոյց տւողը՝ թւական: Օրինակ՝ ազնիւ մարդ, քու ձեռքը, հինգ
մատիս: Տւե՛ք երկուական օրինակ ածականներու իրենց գոյական-
ներու հետ միասին, համաձայն վերի դասաւորման:

2. Վերի պատմւածքի մէջ գտնուած ածականներու տեսակները որո-
շեցէք:



ԲՐԴՈՏ ԽԱՂԸՆԿԵՐ

Պանդոկի մէջ նստած էր արջ պարածողը եւ կը ճա-
չէր, իսկ արջը կապած էր դուրսը՝ սիւնէն։ Արջի տեսքը
սարսափելի էր. բայց ան ոչ ոքի վնաս չէր տար։

Պանդոկի վերեւի սենեակի մէջ կը խաղային երեք փոք-
րիկ երեխա։ Մեծը վեց տարեկան էր, իսկ ամենէն փոքրը՝
հազիւ երեք տարեկան։

Թրա՛խկ, թրա՛խկ, մէկը սկսաւ բարձրանալ սանդու-
խէն։ Ո՞վ կրնար ըլլալ։

Յանկարծ դուռը լայն բացւեցաւ, ու ահագին բրդոտ
արջը մտաւ ներս։

Երեխաները սաստիկ վախցան։ Ամեն մէկը մտաւ մէկ
անկիւն։ Արջը մօտեցաւ երեքին ալ, հոտոտեց իր լայն
դռնչովը, բայց ոչինչ չըրաւ անոնց։

«Երեւի սա մեծ չուն մըն է»։ սիրտ առին երեխաները
ու սկսան փաղաքշել արջը։

Արջը փուեցաւ յատակը. փոքրիկը ինկաւ անոր վրան,
կը թաւալէր ու կը խաղար։

Իսկ մեծ եղբայրը բերաւ իր թմբուկը եւ սկսաւ զար-
նել։ Հենց որ թմբուկը թնդաց, արջը տեղէն վեր ելաւ,
կանգնեցաւ ետեւի թաթերուն վրա ու սկսաւ պարել։

Ուրախութիւնը չափ չունէր։

Իսկոյն երեխաներէն ամեն մէկը վերցուց մէյ-մէկ
փայտ իբրեւ հրացան։ Արջին ալ տւին աւելի կոթ։ Արջն
ամուր բռնած աւելի կոթը կը քալէր առջեւէն։

Հիանալի ընկեր էին գտեր։ Ու իրար ետեւէն շարւած՝
ոտները կը խփէին գետին ու կը քալէին։ Մ'էկ երկո՛ւ,
մէ՛կ երկո՛ւ։

Յանկարծ դուռը բացւեցաւ, ու մայրը սարսափահար
կանգնեցաւ դռան մէջ։ Երեխաներէն մէկն ուրախ-ուրախ
գլխով ըրաւ։

— Մայրիկ, տե՛ս, զինոր կը խաղանք։

Ճիշդ այդ ըոպէին վրա հասաւ արջ պարածողը։

1. Այս պատմութեան մէջ ո՞վ է բրդոտ խաղընկերը։

2. Ի՞նչ մարդ է արջ պարածողը։

3. Մի՞շտ անվտանգ է արջը։

4. Դուն տեսեր ես արջը եւ ո՞ւր։

1. Գոյականին պատկանելիութիւնը որոշելու համար անոր վերջ կ'ա-
մելցին «, գ, և կամ լ։ Այս տառերը կը կոչւին յօդ։ Օրինակ՝

Արռու, կը նշանակէ, իմ արռոր,
Հացդ, կը նշանակէ, քու հացը,
Գոտին, կը նշանակէ, անոր գոտին,
Գիրք, կը նշանակէ, անոր գիրք։

2. Գրեցէք երկուական գոյականեր իրենց յօդերով, տալով բացատ-
րութիւններ։

ԾԻՏՆ ՈՒ ԾԻԾԵՐՆԱԿԸ

Ծիծեռնակը
Աշունքին
Եկաւ, ըստ
Ծիտիկին.
— Եկ, քեզ տանիմ
Տաք հարաւ,
Ուր չես եղած
Դու բնաւ:

Այստեղ մնաս
Ի՞նչ ընես.
Ո՞չ կեր ունիս
Ո՞չ պաշար.
Ո՞չ ալ բոյնդ
է յարմար:
— Է՛հ, բան չունիս,
Քոյրիկ ջան,
Հսաւ ծիտը
Ծլվան.
Ի՞նչպէս երթամ

Հեռու տեղ
Չունիմ թեւեր
Ես ուժեղ.
Եւ ո՞վ կուտա
Ինձ այնտեղ
Մի տաք անկիւն
Կամ մի բոյն:

Հացի փշբանք
Կամ ձաւար
Բաւական է
Ինձ համար:
Հոկտեմբերիկ,
Պիոներ,
Թէ տղա, թէ
Աղջիկներ՝
Սաստիկ ձմրան
Օրերուն՝
Կուշտ կեր կուտան
Ծիտերուն:

1. Աշնան ծիծեռնակը ինչո՞ւ կը հեռանա:

2. Ծիտը ինչո՞ւ հնու կը մնա:

1. Գոյականները կը վերածւին տարբեր ձեւերու, որոնք կը կոչւին
սեղաններ:

Ա Ռ Ի Ի Ծ Ն ՈՒ Ա Ղ Ի Է Ս Ը

(ԱՌԱԿ)

Առիւծը ծերացած էր. թաթերը թուլացած էին, ա-
տամները՝ թափած, ալ չէր կրնար որս բռնել:

Ան մտածեց խորամանկութեան դիմել: Պառկեցաւ քա-
րայրը ու հիւանդ ձեւացաւ: Գազանները կուգային հի-
ւանդտեսի, բայց ոչ ոք ետ չէր դառնար: Առիւծը կը
բռնէր այցելուները եւ կը լափէր:

Եկաւ վերջապէս աղւէսը, կեցաւ քարայրի մուտքի
առաջ եւ հարցուց.

— Ի՞նչպէս է առողջութիւնդ:

Առիւծը պատասխանեց.

— Վատ է. ինչո՞ւ ներս չես գար, բարեկամս:

Աղւէսը պատասխանեց.

— Կուգայի, բայց որջիդ շուրջ անասուններու թողած
հետքերը ուրիշ բան կ'ըսեն. շատեր ներս են մտած, իսկ
դուրս ոչ ոք չէ ելած:

1. Ինչո՞ւ առիւծը խորամանկութեան դիմեց:

2. Յաջողեցա՞ւ իր ծրագրին մէջ:

3. Ո՞ր անասունները ընդհանրապէս յիմար կը նկատին. որո՞նք խե-
լացի, հաւատարիմ կամ խորամանկ:

1. Գոյականները կը վերածւին տարբեր ձեւերու, որոնք կը կոչւին
հոլովներ:

Հոլովները հետեւելներն են.—

Եղակի	Յողնակի
Ուղղական	Վարդ
Հայցական	Վարդ
Սեռական	Վարդի
Տրական	Վարդի
Բացառական	Վարդէ
Գործիական	Վարդով

2. Գրաւոր հոլովեցէր — սեղան, սար:

ԻՆՉՈ՞Ւ ՎԱՆԻԿԸ ՎԱՐԱԿԻԵՑԱԽ

Վանիկը հիւանդացաւ, անոր մարմնին վրա վէրքեր երեւցան:

Մայրը զինք տարաւ բժշկին: Վանիկի շունը կ'երթար անոնց ետեւէն: Բժիշկն ըսաւ, որ բացի վէրքերէն, Վանիկն ունի ուրիշ հիւանդութիւն ալ, անոր աղիքներու մէջ որդեր կան:

Այդ որդերն երիզորդ կը կոչւին:

Երբ բժիշկը տեսաւ շունը, հարցուց Վանիկին.

— Շունը կը սիրէ[®] քեզ:

— Անշուշտ, ըսաւ Վանիկը, — մենք իրարու հետ կը խաղանք, ան կը լիզէ ինձ:

— Սիրելը գէշ չէ, ըսաւ բժիշկը, — բայց որ կը լիզէ, այդ գէշ է: Ճիշդ այդ լիզելն է, որ քեզ վարակած է քսոսվ եւ երիզորդով: Պէտք չէ գրկել շուները, կատուները. պէտք չէ թոյլ տալ որ ձեռքերդ ու երեսդ լիզեն:

1. Ինչո՞ւ մայրիկը Վանիկը տարաւ հիւանդանոց:

2. Ի՞նչ վտանգ կա շուներու եւ կատուներու լիզելուն մէջ:

1. Նախադասութեան մէջ գոյականը չկրկնելու համար երբեմն անոնց տեղ կը գործածւին ուրիշ բառեր, պայմանով որ միտքը չփոխվի: Այդ բառերը կը կոչւին դերանուններ: Օրինակ՝ Բուրդը օգտակար նիւթ է, բուրդը կ'ստացի ոչխարներէն եւ բրդով կերպաս կը շինեն: Այս մտքերը աւելի գեղեցկօրէն կ'արտայայտենի երբ ըսենի՝ բուրդը օգտակար նիւթ է, որ կ'ստացի ոչխարներէն եւ անով կերպաս կը շինեն:

2. Ընդօրինակեցէ՞ վերի պատմւածքը ընդգծելով բոլոր դերանունները:



ՄԱՅԻՍԻ ԵՐԵ

Մեր յաղթական երթն է այսօր,

Աշխոյժ, եռուն փողոցով.

Փողկապները՝ կարմիր-բոսոր,

Դրօշակներու ծփուն ծով:

Եկեր ենք մենք շարան-շարան,

Երգ ու նւագ չորս բոլոր.

Մենք կը բերենք ողջ մարդկութեան


Միշտ երազած կեանքը նոր:

1. Ի՞նչ տօն է Մայիս մէկը:

2. Երեխանները ի՞նչպէս կը մասնակցին տօնակատարութեան:

1. Անձերու անուններուն տեղ գործածւող դերանունները կը կոչւին անձնական դերանուններ, որոնք են՝ ես, դու, ան, նա, ինք, անիկա, մենք, դուք, անոնք, իրենք: Անձնական դերանունները ունին երեք դէմք՝ առաջին, երկրորդ եւ երրորդ:

2. Գրեցէ՞ նախադասութիւններ իրաքանչիւր անձնական դերանունի համար:



ՃՆՃՆՈՒԿԸ

Որսորդութենէն վերադարձած ատեն կ'անցնէի պարտէզի մը մէջէն: Շունս կը վազէր իմ առջեւէն: Յանկարծ ան իր քայլերը փոքրացուց, կարծես թէ որսի հոտ էր առած:

Ես նայեցա քիչ մը հեռուն եւ տեսա ձնձղուկ մը, որու կտուցին շուրջը դեռ դեղին էր: Ան վար էր ինկած բոյնէն եւ անշարժ պառկած էր մինակ ու անօգնական:

Երբ իմ շունը ծանրաքայլ կը մօտենար անոր, յանկարծ, մօտակա ծառի վրայէն պառաւ, սեւ կուրծքով ձնձղուկ մը քարի պէս նետւեցաւ վար, ինկաւ ուղղակի շանը առաջ եւ յուսահատ ու սաստիկ ճւճւոցով մէկ երկու անդամ թռաւ ուղղակի դէպի անոր դունչը: Ան յարձակեցաւ, որ փրկէ, պահպանէ իր ձագը: Բայց անոր փոքրիկ մարմինը կը դողար վախէն: Անոր ձայնը կատաղի էր, ան հետզհետէ ուժասալառ կ'ըլլար:

Ի՞նչպիսի ահաւոր հրէշ մը երեւցած ըլլալու էր շունը անոր աչքին: Այնուամենայնիւ ան չէր կրցած հանգիստ նստիլ բարձր ու անվտանգ ճիւղի վրա եւ վար էր նետւած՝ իր ձագը պաշտպանելու:

Շունը կանգ առաւ եւ ետ քաշւեցաւ:

Ես աճապարեցի շփոթած շունս ետ կանչել եւ հեռացա՝ զգալով իմ մէջ յարդանք դէպի այդ փոքրիկ թռչունը:

1. Ե՞րբ քոչուններու կտուցներուն շուրջը դեղին կ'ըլլա:
2. Մայր նննդուկը ի՞նչ նկատեց վերէն:
3. Շունը ինչո՞ւ ետ քաշւեցաւ:
4. Մարդոց եւ կենդանիներու վերաբերմունքը դէպի իրենց փոքրիկները, նո՞յն են:

1. Դերանունները գոյականներու նման կը հոլովէին եւ ունին նոյն հոլովները:

Ա. Դէմք

Շաղկի	Ցողնակի
Ուղղական	ես
Հայցական	զիս
Սեռական	իմ
Տրական	ինձի
Բացառական	ինձմե
Գործիական	ինձմով

- Ա. Դէմքի անձնական դերանունի բոլոր հոլովներով կազմեցէք առանձինն նախադասութիւններ:



ՆԱԶԻԿԻ ՍԽԱԼԸ

1.

Հոկտեմբերիկ նազիկը կը շտկէր լենինի անկիւնը:
Այստեղ տեղաւորւած էին Ստալինի, Որոշիլովի,
Մարտունիի եւ Խանջեանի նկարները, իսկ լենինի նկար
չկար:

Ինչպէս կարելի է կարմիր անկիւն կամ լենինի անկիւն
ունենալ առանց լենինի նկարը տեղաւորելու աչքառու,
կեդրոնական տեղ:

Կը մտածէր, թէ ուրկէ՞ գտնէ:

Յանկարծ ան յիշեց, որ գրադարանէն իր առած գրքի
մէջ լենինի նկարը կա:

Ան վերցուց գիրքը, թերթեց, լենինի նկարը գտաւ,
մկրատով կտրեց ու փակցուց պատին, ապա նայեցաւ ու
ըստաւ.

Ինչքա՞ն սիրուն է:

2.

Երբ մայրը տուն վերադարձաւ նազիկը ուրախ-ուրախ
վազեց անոր մօտ եւ ըստաւ.

— Մայրիկ, եկուր տես թէ անկիւնս ինչպէս լաւ եմ
շտկած:

— Շատ լաւ է, նազիկ ճան, շատ լաւ ես շտկած,—
ըստ մայրիկը եւ աւելցուց.— բայց դուն լենինի նկար
չունէիր, ուրկէ՞ գտար:

— Գրադարանէն առած գրքէն կտրեցի, մայրիկ:

— Այդ ի՞նչ ես ըրած նազիկ: Զէ՞ որ այդ գրքէն ու-
րիշներն ալ պէտք է օգտուին, շատ շատերը.— ըստ մայրը:

— Ասկէ վերջ չեմ ըներ մայրիկ: Նկարը կտրելէ յետո
ես ալ զղացի:

— Վաղը կ'երթաս, գրածախէն այդպիսի գիրք մը
կ'առնես, կը տանիս կը յանձնես գրադարանին եւ կը յայտ-
նես կատարած սխալք: Իսկ ասկէ վերջ այդպիսի բան ալ
չընես,— աւելցուց մայրը:


1. Լենինի անկիւն կամ կարմիր անկիւն ի՞նչ կը նշանակէ:
2. Երէ լենինի անկիւն ունենաս որո՞նց նկարները պիտի տեղաւորես
այնտեղ:
3. Ի՞նչպէս պէտք է վարչի գրադարանի գրքի հետ:

Բ. ԴԵՄՔ

Յողնակի	Եղակի
Պուղական	դուք
Հայցական	ձեզ
Սեռական	ձեր
Տրական	ձեզի
Բացառական	ձեզմէ
Գործիական	ձեզմով

Կրկնել նախորդ դասի իրահանգը Բ. ԴԵՄՔ:

ՄԵՐ ՈԶՆԻՆ



Հայրիկս այգին մէջ ոզնի մը բռնած էր:

Ես առաջին անգամ ոզնի կը տեսնէի. վուշով ծածկւած գնդակ մըն էր, որ կը գլորէէր, ոչ քիթը կ'երեւար, ոչ մռութը:

Շաբաթ մը չանցած, ան այնքան ընտելացաւ մեղի, որ արդէն իմ ձեռքէս հաց կը կրծէր:

Զարմանալի կերպով մը տունէն անհետացան մկներն ու միջատները:

Մի քանի անգամ ես ինքս տեսա, թէ ինչպէս յարձակեցաւ ծակէն դուրս եկած մկան վրա եւ անուշանուշ ուտել սկսաւ:

Ամենքս ուրախ էինք, որ ոզնին մեղ մօտ հիւր եկաւ: Միայն անոր մէկ սովորութիւնը մեղի հաճելի չէր: Այդ այն էր, որ ոզնին ցորեկը կը քնանար, երեկոյեան կ'արթնար եւ ման կուգար որսի ետեւէն:

Ստիպւած եղանք յատկապէս անոր համար վանդակ մը շինել:

Զմեռը մնաց վանդակի մէջ, բայց շատ տիսուր կ'անցնէր անոր ժամանակը:

Գարնան, երբ հայրիկս բացատրեց որ ոզնիները կ'ոչնչացնեն վնասարար միջատները, մկներն ու օձերը, ես որոշեցի ոզնին փոխադրել կոլխոզի այգին:

Այդ օրւընէ մենք այլեւս օձերէ չէինք վախնար եւ աղատ կը խաղայինք ու կ'աշխատէինք կոլխոզի այգին մէջ:

1. Ուրիշ ի՞նչ կենդանիներ կը նանչնաս, որոնք ցորեկը կը ֆնանան ու գիշերը որսի կ'ելլեն:
2. Ուշադրութեամբ դիտէ վերի նկարը եւ նկարագրէ ոզնին: Ինչ որ ըսիր ոզնիի մասին գրէ քուղքի վրա:
3. Ամերիկայի մէջ ալ կա՞ կոլխոզի այգի եւ երէ չկա, ինչո՞ւ:

Գ. ԴԵՄՔ

	Եղակի	Յոզնակի	Եղակի	Յոզնակի
Ո.	ինք	իրենք	ան - անիկա	անոնք
Հ.	զինք	զիրենք	զայն - զանիկա	զանոնք
Ս.	իր	իրենց	անոր	անոնց
Տ.	իրեն	իրենց	անոր	անոնց
Բ.	իրմէ	իրենցմէ	անկէ	անոնցմէ
Գ.	իրմով	իրենցմով	անով	անոնցմով

Նախորդ դասի հրահանգը կրկնել Գ. Դեմքով:

Հոկտեմբերի է. թէեւ աշուն,
թէեւ մշուշ, մոայլ ու թաց,
Տերեւները դեղնած, նախուն
Քամին թէեւ կը թափէ ցած,

Բայց կը վառի մեր սրտի մէջ
Գարնանային մի վառ արեւ,
Ու կը դիմենք հզօր, անվերջ
Նոր պայքարի մենք յարատեւ:

Ու մենք ահա այսքան տարի
Հոկտեմբերի տօն կը տօնենք
Ու տօնելով՝ նոր պայքարի,
Նոր գործերու հիմք կը դնենք:

Մեր կուռ շարքերն ամուր սեղմած
մենք կը քալենք հպարտօրէն.
Հին աշխարհը ծեր, զառամած
Կը նահանջէ մեր գրոհէն:

Մեր լենինեան բանակն անմահ
Դադար կ'առնէ ա՛յն ժամանակ,
Երբոր ծագի երկրի վրա
Հոկտեմբերի նոր արեգակ:

1. Հոկտեմբերի մէջ ի՞նչ մեծ դեպք տեղի ունեցած է:
2. Դուն ներկա եղած ես Հոկտեմբերեան տօնակատարութեան, պատմէ տպաւրութիւններդ:

1. Ի՞նչ է բայը: Տէք օրինակներ:
2. Այն անունը կամ դերանունը, որուն ի՞նչ ընելը կամ ի՞նչ վիճակի մէջ ըլլալը կը ցուցնէ բայը, կը կոչի տէր բայի: Օրինակ՝ հայրի-կը գնաց. կովը կը բնանա:
3. Կազմեցէ 5 նախադասութիւններ, որոնք ունենան միայն բայ և տէր բայի:

1.

Հաւաքոյթէն վերադարձած ատեն Աշոտը փողոցի մէջ տեսաւ կարմիր բանակայիններ, որոնք շարքերով կ'անցնէին երգելով:

Շարքի ետեւէն բաւական նայելէն յետո՝ ան գնաց տուն, կանչեց իրենց բակի մէջ ապրող երեխաները՝ Սուրբկը, Հուսեյինը, Բաբկէնը, Գէորգը, Լեւոնը, Ալեքսէյը եւ մնացած երեխաները ու ըսաւ.

— Եկէ՛ք զինւոր-զինւոր խաղանք:

Երեխաները համաձայնեցան:

— Դէ՛, գացէք, ձեր տուներէն դանակ ու փայտերէք, որ հրացան շինենք, թէ չէ՝ առանց հրացանի զինւոր կ'ըլլա:

Երեխաները դացին:

Աշոտը դիմեց իր մայրիկին.

— Մայրիկ, ինձ դանակ եւ փայտ տուր:

— Ի՞նչ պիտի ընես դանակը, Աշոտ ճան, չէ՞ որ մատղ կը կտրես:

Աշոտը վիրաւորւեցաւ:

— Մայրիկ, ես երեխա չեմ: Կարմիր բանակայինն ալ մատղ կը կտրէ՞: Հրացան պիտի շինեմ, հրացան, որ զինւոր խաղամ:

Մայրիկը ժպտալով Աշոտին տւաւ դանակ ու փայտ:

Հրացանները պատրաստ էին:

— Դէ, հիմա շարքի կանգնեցէք, հրամանատար եմ:

Շարքը պատրաստ էր:

— Մէկ, երկու, երեք, ձա՛խ, ա՛ջ, ձա՛խ... Սուրիկոտքերդ իրար մի խառներ, ուղղէ.— հրամայեց փոքրիկ «հրամանատարը»:

— Կա՛նդ ա՛ռ:

Շարքը կանգնեցաւ:

Աշոտը կանչեց շարքէն Սուրիկը, ականջին ծածուկ բան մը փսփսաց ու ինքը գնաց պատի միւս կողմը: Քիչ յետո վերադարձաւ իր հօրեղբօր սրածայր զինուրի գլխարկը դած, ուժեղ-ուժեղ քայլերով մօտեցաւ շարքին:

Սուրիկը գոչեց.

— Շարք, զգաստ: Եւ ձեռքը գլխին մօտեցուց, իջեցուց եւ զեկուցանեց.— Ընկեր «հրամանատար», տեղի պիտի ունենա շարքային վարժութիւն:

— Լա՛ւ, կարճ կտրեց Աշոտն ու հրամանատարի նման կարգադրեց.

— Շա՛րք, երդելով քալէ:

— Ի՞նչ երգենք.— հարցուցին «զինուրները»:

Աշոտը պատասխանեց.

— «Հոկտեմբերիկ եմ»:

— Քա՛յլո՛վ մա՛րչ: Ու ինքը լուրջ հրամանատարի նման, երդելով առաջ անցաւ:

1. Ի՞նչ է կարմիր բանակը:

2. Դուք ալ զինուր-զինուր կը խաղաք: Պատմէ, քէ ի՞նչպէս:

1. Տէր բային եզակի կամ յոգնակի ըլլալուն համեմատ, բայն ալ համապատասխան թիւ կ'ստանա. այսինքն կ'ըլլա եզակի կամ յոգնակի: Օրինակ՝ Աշակերտը կը գրէ, աշակերտները կը գրեն:

2. Կազմեցէք իին նախադասութիւններ բայով եւ տէր բայիով, քէ եզակի, եւ քէ յոգնակի:

ՄԵՐ ՍԱՀՆԱԿԸ

Զմեռը նոր էր եկած: Զիւնի բարակ չերտը ծածկած էր անտառները, դաշտերն ու բլուրները:

Վահանն իր ընկերներուն յիշեցուց որ հարկաւոր է սահնակ պատրաստել:

— Ընկերներ, առաջարկեց ան.— եկէք միացեալ ուժերով սահնակ մը պատրաստենք:

— Ի՞նչպէս, հարցուց Վանիկը:

— Ո՞ւր եւ ինչո՞վ,— ուրախ վրա պրծան Միշիկն ու Պերճիկը:

— Աշխատանոցին մէջ, այստեղ ամեն բան կա: Կը մնա մեղ նկարել ու նշանակել, թէ ի՞նչ ձեռով եւ ի՞նչ մեծութեամբ պիտի շինենք մեր սահնակը:

Յաջորդ օրն աշխատանոցին մէջ առանձին ոգեւորութիւն կար:

Երեխանները հարւածային կերպով լծւած էին սահնակի աշխատանքին:

Պերճիկը տախտակ կը սղոցէր, Վանիկը կը հարթէր, Միշիկը՝ կը գամէր: Ժամէ մը յետո սահնակը պատրաստ էր:

Երբ պարան կապեցին եւ կ'ուզէին փորձել, յանկարծ բոլոր երեխանները միասին ուրախ ճիչ արձակեցին ու ծիծաղեցան:

Միշիկը սահնակի ճակատին թուղթ մը փակցուց, վրան խոշոր տառերով գրւած «ՀՈԿՏԵՄԲԵՐԻԿ»:

1. Ինչո՞ւ սահնակը այդքան շուտ եւ լաւ շինեցաւ:

2. Դուք ալ միացեալ աշխատանքով ուրեմն բան շինա՞ծ էք:

3. Ինչո՞ւ սահնակի նակատին գրեցին Հոկտեմբերիկ:

1. Բայն ալ անձնական դերանունի նման ունի երեք դէմք: Օրինակ՝ նև կը գրեմ, դուն կը գրես, ան կը գրէ, մենք կը գրենք, դուք կը գրէք, անքն կը գրեն:

2. Կարդալ, ուտել, երգել, պառկիլ — կազմեցէք նախադասութիւնները դէմքերով, եզակի եւ յոգնակի:

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԷԶ

Առաւտեան ժամը 10-ին գացինք կենդանաբանական պարտէզը։ Մուտքի առաջ շարած էին կենդանիներու եւ թռչուններու նկարները։

Ներս մտանք։

Երկաթէ մեծ մեծ վանդակներու մէջ կարգով շարւած էին կենդանիները։

Այստեղ էին հուժկու առիւծը, ճարպիկ վագրը, գիշակեր բորենին, սպիտակ արջը, չար գայլը, խորամանկ աղւէսը, սապատաւոր եւ կրկնասապատ ուղտեր, զանազան տեսակի կապիկներ ու շատ մը ուրիշ կենդանիներ։

Մենք հետաքրքրութեամբ ու զարմացած կը նայէինք ու կը լսէինք զեկավարին։ Ան մեզ կը խօսէր իւրաքանչիւր կենդանիի տարիքի, ուրկէ բերւած ըլլալու եւ ինչո՞վ կերակրելու մասին։

Պերճը մէջ մտա եւ ըսաւ, որ ինք նիւ եռքի կենդանաբանական պարտէզի մէջ տեսած է հոկա փիղ մը՝ ահադին կնձիթով։

Ամենէն շատ ինձ դուր եկաւ կանաչ թեւերով թութակը, որ կը դիտէր մեզ եւ կը շատախօսէր ու կը կրկնէր շարունակ, կարկանդակ, շոքոլա, շաքար։ Շատակեր ըլլալ կը թւէր շատախօս թութակը։

1. Տւէֆ 10 կենդանիներ, որոնի տեսած էք կենդանաբանական պարտէզին մէջ։

2. Ո՞վ ո՞ւր կ'ապրի։

Թռչունը բոյնի մէջ,
..... խշտեակի մէջ,
..... որջի մէջ,
..... գոմի մէջ։

3. Այդ կենդանիները ի՞նչով կը սնիին։

1. Բայց տարբեր ձեւեր կ'առնէ զանազան ժամանակներ ցուցնելու համար՝ ներկա, անցեալ եւ ապանի։ Օրինակ՝ Հայկը կը գրէ, Հայկը գրեց, Հայկը պիտի գրէ։

2. Տւէֆ նախադասութիւններ բայերու երեք ժամանակները ցոյց տալու համար։

ԿԱՐՄԻՐ ՊԱՀԱԿԸ



Մեր մեծ երկրի
Սահմաններին
Մութ գիշերին
Արթուն-անքուն՝
Բուք ու քամուն
Քուլքը հագած —
Մեր պահակն է
Հրացանն առած...

Երկու ընկեր —
Պահակն ու սւին —

1. Ո՞վ կը պահպանէ Խորհրդային Միութեան Սահմանները։
2. Որո՞ւ զաւակն է ան։
3. Ինչո՞ւ պէտք է պաշտպանել Խորհրդային Միութեան սահմանները։

1. Բայց դեռ ուրիշ զանազան ձեւերու կը փոխակ' հրաման, անկատարութիւն, քէութիւն, փափաք եւայլն ցուցնելու համար։ Այս բոլոր փոփոխութիւնները կը կոչւին խոնարհում։ Օրինակ՝ գրէ՛, կը գրէի, երէ գրեմ, քող գրէ, գրած եմ։ Տւէֆ օրինակներ այս ձեւերը ցուցնելու համար։

Երկուսն էլ պինդ
Երկաթ, պողպատ...
Ամբողջ գիշեր
Ու մինչեւ լոյս
Լո՛ւռ, համաշափ
Գնում, գալիս։

Պահակն արթուն
Կանգ է առնում,
Ուշի-ուշով
Հեռուն դիտում
Չը լինի թէ
Սուս ու կամաց
Նենգ թշնամին
Ոտքը գնի
Մեր սահմանին...։

Գիտե՞՞ս ով է
Այդ պատանին. —
Գործարանի,
Կամ խրճիթի
Մի որդի է,
Զէնք է առել,
Որ իր կրծքով
Միշտ պաշտպանի
Կարմիր օրը։

ԶԱՐԱՇՆԻ ՏԻՐԱՆԸ

Տիրանը շատ չարաճճի տղա էր:

Հարեւանները շարունակ կը գանգատէին անոր մօրը:

— Մօրաքո՛յր, ձեր Տիրանը մեզ կը ծեծէ:

— Ձեր Տիրանը քար նետեց, մեր ապակին կոտրեց:

— Ինձ գետինը զարկաւ, քիթէս արիւն եկաւ:

— Ի՞նչ ընեմ. այս ի՞նչ տեսակ տղա է իմ Տիրանս. —

Կը մտածէր մայրը: Պէտք է մանկապարտէզ զրկել զինքը:

Շատ չանցած երեխաները ցուցակադրւեցան:

Մօտակա բակի մը մէջ հրապարակ պիտի բացւէր:

Պարետը Տիրանն ալ ցուցակադրեց:

— Ան չար է: Ձեզի չի լսեր, — առարկեց մայրը:

— Ոչինչ, կը խելօքնա, պատասխանեց պարետը:

Տիրանը սկսաւ հրապարակ յաճախել:

Մայրն ամեն օր կ'սպասէր, թէ կուգան ու կը գանգառին անուղղա տղու մասին:

Մի քանի օր յետո մայրը գնաց հրապարակի վարիչին քով եւ հարցուց թէ՝ Տիրան ինչպէս կը վարւի:

— Շատ ընդունակ երեխա է, միւս բոլոր երեխաներէն շուտ կ'ըմբռնէ, ամեն բանով հետաքրքրւած է. — Եղաւ վարիչի պատասխանը:

— Մայրը զարմացաւ, որ կը գովեն Տիրանը:

Իսկ Տիրան հրապարակի մէջ կը նկարէր, մարզանք կը կատարէր, խաղալիքներ կը շինէր ու կը խաղար: Տիրան այլեւս չարութիւն չէր ըներ:

Ան դարձած էր անճանաչելի:

1. Ի՞նչ է երեխաներու հրապարակը Խորհրդային Հայաստանի մէջ: մէջ:

2. Ի՞նչո՞ւ Տիրանը խելօքացաւ:

3. Ի՞նչ պիտի ըլլար Տիրանը երէ մանկական հրապարակ չյանախէր:

1. Ի՞նչ զանազան ձեւեր կ'առնեն բայերը. օրինակներով բացատրեցի:

ՀՐԴԵԼԸ ԵՒ ԱԶԱՏԱՐԱՐ ՇՈՒՆԵՐԸ

Երբեմն տուները կրակ կ'առնեն եւ վառող տան մէջ կը մնան երեխաներ:

Հրդեհի մէջէն այդ երեխաները դուրս բերել կարելի չէ հրշէջներու համար:

Ի՞նչո՞ւ:

Որովհետեւ երեխաները վախէ կը թագնւին անկիւնները եւ կը լուն, իսկ ծուխը արգելք է զանոնք նշմարելու:

Երեխաները սպանացող կրակէն ազատելու համար կան ընտելացած շուներ: Այս շուները կ'ապրին հրշէջներու մօտ:

Հրդեհի պարագային հրշէջները ընտելացած այս շուները կ'ուղարկեն տունէն ներս՝ մանուկները ազատելու:

Այդպիսի շուն մը ազատած է տասներկու երեխա:

Այդ շանը անունը Բոր էր:

Անգամ մը տուն մը կը վառէր: Երբ հրշէջները եկան այդ տունը, կին մը վազեց անոնց մօտ: Ան կուլար եւ կ'ընէր, որ հրդեհը պիտի լափէ իր երկու տարեկան աղջիկը:

Հրշէջներն ուղարկեցին Բորը՝ վառող տունէն ներս:


Ան վազեց սանդուխէն եւ չքացաւ ծուխի մէջ: Հինգ րոպէ վերջ Բորը դուրս թռաւ տունէն ու բերաւ աղջիկը, ատամներով պինդ բռնած անոր շապիկէն:

Մայրը գրկեց աղջիկը եւ կուլար ուրախութենէն — աղջիկը ողջ էր:

: մգղկոյվծ նցվա քէրտ մարտմէ : կցիւան ըկ մեռլլը
Հցվ յրակ ոկնշցվ ցվկեմ մկտ ցվկեսմատը : զղեսմատ նցրահամ
‘ կ բուժ ցոկուկ ց-հ ձկր ցոգմատուեալաց ոմլ : կ նրահամ մուշ . 1

2. ։ մկոմյում վիրա ցվկմագմատ Հցվ
: ցոտումաշ ցվենմպմագ , մկոմյում ցգկույն ըկ մուշ
: մսդ մժդոգի ։ մզմամտատ , զրափք զհիսչ
մարտուա մզմ մզմի վզգմսն մզմ
զգզի ըկ ւ զգնմր ըկ
‘ պկմոմիտն ըկ
‘ մմզտոտի
նարսի ոհնեհցվ
‘ մմզտոտվ
մդիգ զգ ոմրավ
մզմմարդոյ
մարտտոյ՞՛՛
‘ լզդոչնոյ
հ կ կոդոյտք

։ իսնմիզմ
շու ու պտմայ
‘ իսնզտազ
ովտոոյշուի տշի մլ
մուզմտօ
մզդիկնսոյլուկ
խմոյ-հնմու
‘ ռսսո-հրան



ՀԱՏՉՈՒ ՂՈՒՂՅԱՆԱԿԻ

: մմգցքտեյր ոտկուն քէնտամով լ

թէկպ
շոկոջուոյշ

ցյվեռլլը վտվին ցցգր վբուլլը վտվին ոգ ժրհվ . Ռ

վկմոնն յոտոկոյ

ցյուլլը վտվին ցցգր յուլլը վտվին ոգ ժրհվ . Ռ

վկմոնն

ցյուեգ ցցգր տեգ ոգ ժրհվ . Ռ

նոգյոտոկ նոգչոյ

ցցվի ցցգր վկ ոգ ժրհվ . Ռ

յոտոկոյ նոգչոյ

ոգ ցցցոտ կ ցո ոգ ժրհվ . Կ

ցց ցրան ոգ ցրան ժրհվ . Վ

ցցգր ցցգր լոգ ոգ ժրհվ . Ռ

վկոցնոց վկոցնոց ժրհվ

Ռիյզ

ՆՈՎՍԴՅՈՒՄՊ ՎՃՌԵ ՄՊ

: իամգրգ մաւամ մկ մեռլ յդ վւշակ ըկ զտկոչ . 1

։ ցվոյր ցոգմասմգ մր ցոլ ժօյոք վեգյ ոգտվի Հցվ . 7
: յրամցոյովգմգ ոգ բտնմոյ ցցցիօկ մմգյուշ իսհմգի Հցվ նմու . 8
: մլկտուե մմգյովգմգ կոցորդք վզգեմգ կ մուրի ու ունցվ . 7
: մմայ ցվկուն ըկ ու ունցվ մմգյնկնում . 1

։ մզմգմ մհ կվոկիյտ քզյ կհյ մուսօ

։ ոտենլութ զկլունցոյ ըգ

-ոմդը ովմայ ովեղտավն կվնմոր մմգ : օտոցամ ըր ոտու իսմ
-զոյտատ , ոտիգ ոմրան իստուշ ոչ եզետի ոմզդ մուսօ

։ ոյտն ովեղիտք

-մտ ‘ ոկ մր օտմամտ վզտնոզի մուստ մս ‘ իսլդըմոկ մմդ
-ցհմէ : կվտագդ ոմզդ ովտոմդի մհետի մմայ ոյտկուղ

։ զհկոմի մմայ մցուոյի

ոհ ժօդնմտ հթ ‘ լոզտվն ովհերակ ժոսզմ : մյոտքուսմնու
-ու ովհտավն ըկ ոչ մուս ովհտմիմտի ըկ մմդոցհմէ

ՃՆՃՂՈՒԿՆ ՈՒ ԾԻԾԵՌԱԱԿՆԵՐԸ

Անգամ մը բակի մէջ կեցած՝ կը դիտէի կտուրի տակ
դանւող ծիծեռնակներու բոյնը։ Երկու ծիծեռնակներն ալ
թռան, եւ բոյնը դատարկ մնաց։

Անոնց բացակայութեանը, կտուրէն ճնճղուկ մը թռաւ
դէպի բոյնը, նայեցաւ շուրջը, թեւերը թափահարեց ու
մտաւ բոյնը։ Յետո այն տեղէն դուրս հանեց իր գլխիկն ու
սկսաւ ծլվլալ։

Քիչ յետո վերադարձաւ ծիծեռնակներէն մէկը։ Ան ու-
զեց մտնել բոյնը, բայց երբ տեսաւ հիւրը, ծվծվաց, թեւե-
րը թափահարեց ու թռաւ։

Ճնճղուկը նստեր էր ու կը ծլվլար։

Յանկարծ դէպի բոյնը թռաւ ծիծեռնակներու երամ
մը։ Բոլոր ծիծեռնարկները մօտեցան բոյնին, կարծես թէ
ճնճղուկը տեսնելու, եւ նորէն թռան, հեռացան։

Ճնճղուկը չէր վախնար, կը շրջէր գլուխն ու կը
ծլվլար։

Ծիծեռնակները նորէն թռան դէպի բոյնը, բան մը ը-
րին, եւ նորէն հեռացան։

Ծիծեռնակները ի զուր տեղը չէին դար ու երթար։
Անոնց ամեն մէկը կտուցով ցեխ կը բերէր ու կը ծեփէր
բոյնի մուտքը։

Նորէն կ'երթային ու կուգային ծիծեռնակները, ու
բոյնի մուտքը աւելի ու աւելի կը նեղնար։

Սկիզբը կ'երեւար ճնճղուկի վիզը, յետո՝ արդէն միայն
գլուխը, յետո՝ քիթիկը ու քիչ յետո՝ ալ ոչինչ չէր երեւար։

Ծիծեռնակները բոլորովին ծեփեր էին բոյնը, եւ յաղ-
թական, զւարթ ծլվլոցով սկսան ճախրել տան շուրջ բո-
լորը։

1. Իրաւունք ուներ նննղուկը տեղաւորւելու ծիծեռնակի բոյնը։
2. Ծիծեռնակները ի՞նչպէս պատժեցին չարաննի նննղուկը։
3. Ինչո՞ւ բոլոր ծեծեռնակները օգնութեան եկան իր բոյնէն զրկած
գոյգ մը ծիծեռնակներուն։
4. Ի՞նչ կ'ընէիր, երէ տեսնէիր, որ մարդիկ տնազուրկ կ'ընեն խեղն
ընտանիք մը։

-
1. Նախադասութեան մէջ, երբ գոյականին դիրքը կամ որեւէ պարա-
գան հասկցնել ուզենիք, կը գործածենիք հետեւեալ բառերը՝ վրա,
տակ, մէջ, դուրս, քով, եւայլն, որոնիք կը կոչւին նախադրու-
թիւններ։ Օրինակ՝ գիրքը դրի սեղանին վրա։ Նախադրութիւնը
կարելի է գտնել ո՞ւր հարցումը ընելով։ Ընդօրինակեցէք վերի
պատմածքը, եւ ստորագծեցէք բոլոր նախադրութիւնները, փա-
կազծի մէջ գրելով հարցականը։

ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐԸ


Անտառի նապաստակները գիշերը կը կերակրւին ծառերու կեղեւով, դաշտային նապաստակները՝ աշնանացանով եւ խոտով, կալի նապաստակները՝ հացահատիկներով։

Գիշերը, ձմռան ատեն, նապաստակները ձիւնի վրա կը թողուն խորունկ եւ նկատելի հետքեր։

Նապաստակները կ'որսան թէ՛ մարդիկն ու շուները, թէ՛ գայլերն ու աղւէսները, թէ՛ ազուաներն ու արծիւները։ Եթէ նապաստակը ուղիղ ճամբով երթար, առաւօտը զինքը կը գտնէին՝ հետեւելով անոր հետքերուն։ Սակայն նապաստակը վախկոտ է եւ վախկոտութիւնը կ'ազատէ զինքը։

Գիշերը նապաստակը դաշտերն ու անտառները կը շըրջի աներկիւղ եւ ուղիղ հետքեր կը թողու։ Բայց երբ առաւօտը կը լուսնա, անոր թշնամիները կ'արթննան։ Նապաստակը կ'սկսի լսել մերթ շուներու հաջոցը, մերթ սահնակներու ճռոցը, մերթ գիւղացիներու կամ գայլերու ճայները եւ երկիւղէն կ'սկսի այս ու այն կողմ իյնալ։ Կը վազէ առաջ, կը վախնա ոեւէ բանէ, եւ ետ կը վազէ իր հետքերով։ Նորէն ոեւէ ճայն կը լսէ եւ այս անդամ ամբողջ ուժով կը ցատկէ մէկ ուրիշ կողմ, կը հեռանա նախկին հետքէն։ Նորէն ոեւէ թրիխոց, նորէն նապաստակը ետ կը դառնա եւ ուրիշ կողմ կը վազէ։ Երբ կը լուսնա, նապաստակը կը պառկի։

Առաւօտեան որսորդները կ'սկսին հետեւիլ նապաստակի հետքերուն, շփոթութեան մէջ կ'իյնան անոր կը կնակի հետքերէն ե ցատկումներէն ու կը զարմանան նապաստակի խորամանկութեան վրա։ Իսկ նապաստակը մտածած անդամ չէ խորամանկութիւն ընել։ Ան միայն կը վախնա ամեն շնչէ։



1. Ի՞նչով կը սնանին նապաստակները։
2. Որո՞նք են նապաստակի քշնամիները։
3. Ի՞նչ վնասներ կը հասցնէ նապաստակը մեզի։

-
1. Ընդօրինակեցէ՞ վերի պատմւածքը, ստորագծելով գոյականները մէկ գծով, բայերը երկու գծով, ածականները կոր գծով, եւ նախադրութիւնները ուղղաձիգ գծով։

1917 թւի նոյեմբեր 7-ին սկսաւ Հոկտեմբերեան Մեծ Յեղափոխութիւնը: Ռուսաստանի բանտորները միանալով ամենաչքաւոր գիւղացիներուն հետ՝ իրենց ձեռքն առին երկրի իշխանութիւնը: Բանտորները տէր դարձան գործարաններուն: Կալւածատէրերուն հողերն ալ անցան գիւղացիներուն ձեռքը:


Պատմութեան մէջ առաջին անգամն ըլլալով բանտորներն ու գիւղացիները երկիրը կառավարել սկսան խորհուրդներու միջոցով:

ԻՄՆ Է ԱՅՍ ՏՕՆԸ

Իմն, է այս տօնը
Իմը, գեղջուկիս,
Որը միշտ կտոր սեւ
Հացի համար

Օրեր, տարիներ, ան-
քուն մինչեւ լոյս

Քրտինք եմ թափել
ուրիշի համար:



Պիոներներ Խ. Հայաստանի Մէջ

1. Խորհրդային իրաւակարգը երբ սկիզբ առաւ:
 2. Ի՞նչ շահեցան բանտորներն ու գիւղացիները:
 3. Ի՞նչ կորսնցուցին գործարանատէրերը եւ կալւածատէրերը:
-
1. Ընդօրինակեցէք վերի պատմածքը, ընդգծելով պարզ բառերը մէկ գծով, բարդ բառերը երկու գծով եւ ածանցեալ բառերը կոր գծով:

Փափուկ, սպիտակ

Ձիւն է եկեր,

Ծածկեր փողոց

Ու ծառեր:

Վաքուց է, որ

Մենք չենք տեսեր

Այսպէս սիրուն

Եղանակ:

Եկէ'ք, եկէք,

Զան, մանուկներ,

Խաղանք ձմռան

Մեր խաղեր:

Խաղ ընելով

Զինջ օդի մէջ

Ուժ ու կորով

Կը գտնենք:

Օդը մաքուր

Սառ ու պայծառ,

Մեր խումբ բիւր,

Անհամար:

Խորհուրդներու

Երկրի համար

Նոր կենցաղին

Լուսավառ:

1. Երեխաները ինչո՞ւ կը սիրեն ձմեռը:

2. Ի՞նչ կ'ակնկալեն խորհուրդները երեխաներէն:

1. Այս ոտանառը կանոնառ նախադասութիւններով վերածեցէք արձակի:

ՀԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ

Յասմիկի մայրիկը հացի գործարանի մէջ կ'աշխատէր:

Օր մը մայրը Յասմիկը տարաւ գործարան:

Մինչեւ գործն սկսիլը, բժիշկը քննեց Յասմիկի մայրիկն եւ միւս բանտորները:

Բանտորներէն մէկը հիւանդ էր, բժիշկն անոր արգիլեց աշխատիւ:

Բժշկական քննութենէն յետո բանտորները գլուխները ծածկեցին սպիտակ գլխարկներով. հազան սպիտակ շապիկներ ու գործի սկսան:

— Մայրիկ, աշխատանքը դեռ նոր է սկսեր, ուրկէ՞ ուր այսքան տաք հացը, — հարցուց Յասմիկ զարմացած:

— Գիշեր-ցորեկ կ'աշխատի գործարանը, — սպատախանեց մայրը. — ամբողջ աշխատանքը մեքենան կը կատարէ, բանտորները միայն կը դեկավարեն:

Յասմիկը հետաքրքրութեամբ կը նայէր, թէ գործարանի շտեմարանին մէջ մեքենան ի՞նչպէս ալիւրը կը մաղէ: Բանտորը միայն պարկի բերանը կը բանա: Մեքենան կը մաղէ ալիւրը, լեցնելով պարկի ետեւէն:

Մաղւած ալիւրը այստեղէն կը թափի մեքենայացւած տաշտերու մէջ: Բանտորն այստեղ կ'աւելցնէ թթիսմոր, աղու ջուր, ու խմորն ինքն իրեն կը շաղւէր:

Շաղւած խմորը կը տեղափոխւի տաք սրահը, ուր ջերմութիւնը անփոփոխ է, որպէս զի որոշւած ժամանակին խմորը թթւի:

Թթւած խմորը մեքենան կը գնդէ եւ հաւասար չափով կը կտրէ:

Պատրաստի գունդերը մէկը միւսի ետեւէն կը շարուին թիթեղեա թերթիկներու վրա եւ մասնաւոր սայլակներով կը մօտեցւին հնոցին:

Յասմիկի մայրիկը պատրաստի գունդերը կը փոխադրէր: Ան յանկարծ լսեց իր աղջկա սուր ճիչը:


— Մայրիկ, մայրիկ. տես, է՛, տես... Երկար թիթեղեա ժապաւէններու վրայով հացի գունդերն ի՞նչպէս իրենք իրենց կը լեցւին հնոցը, իսկ միւս դոնէն կարմրաթուշ կլոր հացերը դուրս կը թափին:

Տաք ու համեղ հացերը ինքնաշարժերով կը փոխադրւին խանութները:

1. Հացի գործարանի մէջ ի՞նչպէս կ'եփեն հացը:

2. Նկարագրեցէ՞, քէ ձեր տան մէջ ի՞նչպէս կը շալեն եւ կը ք-ք-ցընեն խմորը, եւ ի՞նչպէս կ'եփեն հաց, քաքա կամ կարկանդակ:

1. Ընդօրինակեցէ՞ վերի պատմածքի բոլոր գոյականները, փակագծի մէջ նշանակելով իւրաքանչիւր հոլովը:



ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԸ

Մարդիկ միշտ այնպէս չեն ապրեր ինչպէս մենք ներկայիս կ'ապրինք: Մեր հեռաւոր նախահայրերը, առաջին մարդիկ, իրենց ապրելակերպով շատ քիչ կը զանազան-ւէին ուրիշ անասուններէ: Անոնք կը թափառէին ընդարձակ դաշտերու եւ անտառներու մէջ սնունդ ճարելու համար, եւ յաճախ կը յարձակէին իրենցմէ տկար կենդանիներու վրա, եւ պաշտպանողական դիրք կը բռնէին իրենց-մէ զօրաւորներուն դէմ: Անոնք իրենց արտաքինով ալ աւելի կը նմանէին կապիկի, քան ներկա մարդուն՝ ունէին ուժեղ եւ ճկուն մարմին, երկար եւ զօրաւոր ձեռք ու ոտք, նեղ ու փոքր ճակատ, մեծ ծնօտներ զօրաւոր ակոաներով:

Այդ շրջանին մարդ ըսւածը տակաւին գոյութիւն չունէր եւ ոչ ալ մարդկային հասարակութիւն: Մարդը սկսաւ տարբերիլ կենդանիներէն միայն այն ժամանակ՝ երբ գործիքներ չինեց: Այս, մարդը կենդանիներէն զատորոշող դիձն է: Մարդկային հասարակութեան պատմութիւնը

կ'սկսի այն վայրկեանէն երբ փայտն ու քարը միացնելով ստացւեցաւ գործիքը:

Հազարաւոր տարիներ պէտք եղան որպէսզի մեր հեռաւոր նախահայրերը դուրս գան իրենց անասնական վիճակէն եւ ստեղծեն մարդկային հասարակութիւն:

1. Ե՞րբ մարդը դադրեցաւ անասուն ըլլալէ:

2. Պատմէ ի՞նչ կը տեսնես նկարին մէջ:

3. Ե՞րբ սկսաւ մարդկային հասարակութիւնը:

1. Ընդօրինակեցէ՞ք վերի պատմւածքը, ընդգծելով բոլոր դերանունները:

Տարւա բոլոր եղանակներուն ալ ջուրը կը շոգիանա:

Շոգին կը բարձրանա վեր եւ խտանալով ամպ կը դառնա:

Երբ օդը ցրտի, ամպի մէջ խտացած շոգին կրկին ջրի կաթիլներու կը վերածւի, որոնք կը թափին վար:

— Անձրեւ կուգա, — կ'ըսեն մարդիկ,

Այս տաք եղանակին:

Իսկ ձմե՞ռը:

Ձմեռը չուրի կաթիլները սիրուն-սիրուն փաթիլներ են: Այդ փաթիլները իրար հետ խաղալով, իրար հրելով, օդի մէջ պտոյտ կատարելով, կամաց-կամաց կը տեղան վար:

Զիւն կուգա. — կ'ըսեն մարդիկ:

Իսկ երբ վրա կը հասնի սառնամանիքը, գետին իջած փաթիլներն ամուր-ամուր կը կպչին իրար:

— Սառոյց է, սահնակ խաղանք, — կ'ըսեն մանուկները:


1. Զուրը ի՞նչ վիճակներ ունի:

2. Ի՞նչպէս կ'օգտվինք սառէն:

3. Բացի սահնակ խաղալէ, ի՞նչ խաղեր կարելի է կազմակերպել ձմեռը:

1. Նախադասութեան մէջ երբ բային գործողութեան ի՞նչպէս, ե՞րբ, ո՞ւր, ի՞նչ չափով կատարելու պարագան հասկցնել ուզենք, կը գործածենք բառեր, որոնք կը կոչւին մակրայ: Օրինակ՝ Հայաստան խորհրդայնացաւ Նոյեմբերին: Մենք շատ կը սիրենք Խորհրդային Հայաստանը:

Ընդօրինակեցէք վերի պատմածքը ստորագծելով բոլոր մակրայերը:



Գիքորը ունէր
Բազմաթիւ գրքեր —
Անկազմ, ճեղքւած
Կողքերը փրթած:

Ուշք չէր դարձներ
Նա իր գրքերուն,
Իր այդ խեղճ գրքեր —
Նետւած մի անկիւն:

Մի օր կուեցաւ
Ընկերոջ հետ նա,
Գրիքը շպրտեց
Ընկերոջ վրա:

Պատռեցաւ գիրքը,
Թերթերը թռան,
Յիր ու ցան եղան
Փճացան, կորան:

Գիշերը եկաւ,
Գիքոր քնացաւ.
Իր չուրջը իսկոյն
Տիրեց լոռութիւն:

Եւ Գիքորն ահա
Երազ կը տեսնէ. —
Նստած միասին՝
Իրենց անուրախ
Դրութեան մասին
Զըոյց կ'ընէին,
Ու կը ճառէին
Գրքերն իր այդ հին:

— Լոէ «Դոն Քիչոտ»
Ինչո՞ւ ես փոշոտ:
— Ի՞նչպէս ես դուն
«Շունն ու կատուն»,
Կար ժամանակ
Լաւ էիր դուն:
— Է՞յ «Բարինուրն», բարե-
կամ,
Ինչո՞ւ աղտոտ ես այդքան:
— Ո՞ւր է կազմըդ «Քաջ
Նազար»,
Այդ ի՞նչ օրի դու հասար:
— Բա ի՞նչ ընենք — հարց
տւին
Գրքոյները միասին:

«Դոն Քիշոտ» ըսաւ, աղա՛ք
եկէք փախչինք ուրիշ տեղ, Ու երթի ելան
Փախչինք ուղիղ գրադա- Գրքերը յանկարծ:
րան,

Ուր գոհ կ'ըլլանք անպայ-
ման:

Այնտեղ չեն թողներ
Որ մեզ գզգզեն,
Գանգատները մեր
Այնտեղ կը լսեն:

— Դէպ առա՞ջ — ըսաւ

«Դոն Քիշոտը» քաջ
եկէք փախչինք ուրիշ տեղ, Ու երթի ելան
Փախչինք ուղիղ գրադա- Գրքերը յանկարծ:
րան,

Առաւօտեան՝ գրքերն ուրախ
իրենց շուրջը նայեցան.
Մաքուր կազմած ու կողք
կողքի
Դարակի մէջ շարւած խիտ
Գիրքերն ահա լուռ կը նա-
յին —
Գոհ ու հանգիստ կը ժպտին:

1. Ի՞նչպէս կը վարւէր Գիքորը իր զրբերուն հետ:

2. Դուն կարդացա՞ծ ես «Շունն ու կատուն»:

3. Ինչո՞ւ զրբերը խնամքով պէտք է պահել:

1. Վերի ոտանառը արձակի վերածեցէք:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻԿԱՆԵՐՈՒ ՇԱՐՔԵՐՈՒՆ ՄԷԶ

Վաչիկը չար աղա մըն էր: Դպրոցէն տուն կուգար թէ
չէ, գրքերը կը շպրտէր անկիւն մը, կը վազէր փողոց:

Ի՞նչ անկարգութիւն կ'ըսես, փողոցի մէջ կ'ընէր. քար
կը նետէր, փայտով ասոր անոր կը զարնէր, անցնողները
գէշ խօսքերով կը դիմաւորէր, գիշերը ուշ տուն կուգար:
Ամենն ալ դժգոհ էին Վաչիկէն:

— Վաչիկ, դուն Հոկտեմբերիկ չե՞ս, — հարցուցի օր
մը անոր:

— Ո՛չ, — պատասխանեց ան:

— Կ'ուզե՞ս Հոկտեմբերիկ դառնալ:

— Ի՞նչո՞ւ չէ:

— Ուրեմն եկուր, միասին երթանք մեր ակումբը:
Ընկեր Սեղան ուրախութեամբ ընդունեց Վաչիկը:

Յաջորդ օրը անոր յանձնարարեցին Շողիկին հետ կար-
դի բերել կարմիր անկիւնը:

Քանի մը օր Վաչիկը ինձ հետ ակումբ տարի:

Բայց երբ ընտելացաւ, այլեւս ինձ չէր սպասեր: Դըս-
րոցէն տուն գալուն պէս կը վազէր ակումբ: Այնտեղ կը
կարդար ան «Հոկտեմբերիկ» ամսաթերթը, «Պիոներ
կանչ»ը եւ զանազան մանկական գրքեր: Եռանդուն մաս-
նակցութիւն կը բերէր խաղերուն եւ պարապմունքներուն:

Վաչիկը շուտով արդէն իր աշխուժութեամբ եւ աշ-
խատասիրութեամբ սիրելի դարձաւ իր ընկերներուն:

1. Խորիդային Հայաստանի մէջ որո՞նք Հոկտեմբերիկ կը կոչւին:

2. Վաչիկը ինչո՞ւ անկարգութիւններ կ'ընէր:

3. Ի՞նչպէս ան շտկւեցաւ:

1. Գրեցէք վերի պատմածի մէջ գտնած բոլոր անձնական դերա-
նունները, որոշելով անոնց հոլովը:

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԸ Խ. ՄԻՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Խ. Միութեան մէջ 150-է աւելի ազգութիւններ կ'ապ-
րին, Ռուսեր, Ուքրանացիներ, Հայեր, Վրացիներ, Թա-
թարներ, Բաշկերներ, Բուրեաթներ, Եակութներ, Ուղ-
պեքներ, Թիւրքմեններ եւայլն

Ի՞նչն է որ կը միացնէ այս բազմաթիւ ազգերը մէկ
հսկա միութեան մէջ: Յարի ժամանակ վոռքը ազգերը
տնտեսապէս եւ քաղաքականօրէն ճնշւած էին: Կառավա-
րութիւնը ամեն տեսակի խոչընդուաներ կը յարուցանէր
ծայրագաւառներու արդիւնաբերութեան զարգացման դէմ:
Կ'արգիլէր մայրենի լեզով դասաւանդութիւնը եւ կը տա-
րածէր ազգային ատելութիւն: Խորհրդային իրաւակարգը
միացուց այս բոլոր ազգերը մէկ համերաշխ ընտանիքի
մէջ եւ ամեն կերպ կը քաջալերէ մասնաւորապէս յետա-
մաց ազգերը, ազգերը, որպէսզի շուտով հասնին իրենց
առաջաւոր եղբայր ազգերուն:

Յարի բիրտ ուժի քաղաքականութեան փոխարէն բան-
ուորներու եւ գիւղացիներու իշխանութիւնը կ'արտօնէ ա-
մեն ազգի աշխատաւորներուն իրենց փափաքներուն հա-
մաձայն կառուցանել իրենց կեանքը:


Ներկայիս Խ. Միութիւնը կը բաղկանա եօթը հաւասա-
րազօր հանրապետութիւններէ՝ Ռուսական, Ուքրանական,
Սպիտակ Ռուսական, Անդրկովկասեան, Ուզբեկեան,
Թիւրքմենեան եւ Տաճիկեան: Անդրկովկասեան հանրապե-
տութեան մէջ կը մտնեն Խ. Հայաստան, Խ. Վրաստան եւ
Խ. Աւրապեճան:

1. Քանի ազգեր կան Խ. Միութիւն մէջ:

2. Ի՞նչպէս է որ այդքան ազգեր համերաշխ կ'ապրին:

3. Ուրիշ երկիրներու մէջ ալ նման համերաշխութիւն կա՞:

Ընդօրինակեցէք վերի գրութիւնը ստորագծելով մակրայները:



ԵՐԵՒԱՆ

Երեւան Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքն է: Երեք կողմէն շրջապատւած է բլուրներով, իսկ դէմը Ա-
րարատեան ընդարձակ Դաշտն է: Երեւանէն կ'երեւին Մա-
սիս եւ Արագած լեռները: Մեր մայրաքաղաքը ունի
150,000-է աւելի բնակչութիւն, որը չնորհիւ երկրի ա-
րագաթափ վերելքին, տարւէ տարի կ'ածի:

Երեւան քաղաքը նոր յատակագիծով մը կը վերակա-
ռուցւի եւ արդէն հազարաւոր նոր շէնքեր շինուած են: Բազ-
մաթիւ հասարակական եւ պետական հաստատութիւններ,
դպրոցներ, հիւանդանոցներ եւ բնակարանային բազմա-
յարկանի եւ յարկաբաժիններէ բաղկացած տուններ, որոնց
մէծ մասը կառուցւած է նշանաւոր արթիկ տուփ քարէն:

Երեւանի կեղրոնական մասին մէջ, Քաղխորհուրդի
հրապարակի վրա գետեղւած է Ստեփան Շահումեանի ար-
ձանը, շրջապատւած ծաղիկներով: Այս արձանի դէմը կը
գտնեմ Քաղխորհուրդի շէնքը եւ 26 կոմունարներու Այգին:

Արձանի ետեւի կողմը՝ նալսանտեան եւ Արովեան փո-
ղոցներու միջեւ Երեւանի Քաղաքային Պարտէզն է, որու

վերջաւորութեան կը բացւի Լենինի ընդարձակ հրապարակը:

Երեւանի մէջ կը գտնւին շարք մը կրթական բարձրագոյն հաստատութիւններ, որոնք կեղրոնացած են համալսարանական թաղամասին մէջ:

Քաղաքը ներկայիս օժտւած է որոշ փոխադրութեան յարմարութիւններով՝ ելեկտրաքարշով, ինքնաշարժերով եւայլն:

Երեւան նախ քան Խ. Իշխանութիւնը, միայն կոնեակի եւ կաշիի աղքատիկ գործարաններ է ունեցեր, իսկ հիմա 130-ի չափ մանր, իսկ 30-էն աւելի մեծ գործարաններ ունի, որոնցմէ կարեւորագոյններն են կառւչուկի (արւեստական ուետին), մեղենական, մարմարի, կոնսերվի եւ կարբիդի գործարանները:

Ճիշդ քաղաքի մօտով եւ ծառազարդ խոր ձորերու մէջէն կ'անցնի Զանգու Գետը, որը իր սկիզբը կ'առնէ Սեւանա լիճէն եւ բացի հաղարաւոր արտեր ջրելէն՝ ոյժ կուտաֆանաքեռի եւ Երեւանի երկու ջրաելեկտրակայաններուն:

Քաղաքի արւարձաններն են նոր աւանները, որոնք կը կառուցւին արտասահմանի հայրենակցականներու կողմէ:

1. Ի՞նչ դիրք ունի Երեւանը:

2. Տուր Երեւանի արդինարերութեան գլխաւոր տեսակները:

3. Նոր աւանները ո՞ւր կը շինին:

1. Երկու բառեր կամ նախադասութիւններ իրար կապելու համար կը գործածենք շաղկապներ. օրինակ՝ Հայաստանը եւ Ռուբանիան խորհրդային են: Վերի գրութեան մէկ մասը ընդօրինակեցէք եւ սոսրագծեցէք շաղկապները:

Հսկա փիղ մը, ատենօք,
Փողոցներէն, մեծ փառօք
Կ'անցընէին. ու մարդիկ՝
Ծեր, պատանի կամ կընիկ,
Ետին թափօր մը կազմած,
Կը շրջէին զարմացած:

Յանկարծ, քոթոթ մ'եւս ահա,
Զրծակերէն դուրս կուղա,
Եւ հսկային չորս բոլոր,
Պոչը կոնակին ոլոր,
Կը դառնա ու կը հաջէ —
Փիղը կուի կը կանչէ:

— Զայնըդ քաշէ՛, ա՛յ լակոտ,
Կ'ըսէ գամբու մը առ քոթոթ,
Ջե՞ս տեսներ, խաղք կ'ըլլաս դուն,
Թէ՛ փիղին քով, թէ՛ մարդուն.
Ահա՛ քու չունչդ է բռներ,
Մինչ փիղն հանդարտ, անվեհեր,
Առանց քեզի ուշք տալու,
Ճամբան կ'երթա ման գալու:

— Բանիդ գնա՛, հօրեղբա՛յր,
Դուն միտքըս չի հասկըցար.
Ես ալ կ'ուզեմ որ արդէն,
Թէ՛ շուներէն, թէ՛ մարդէն,
Առանց կռւի կամ որսի,
Անուն առնեմ հերոսի.
Որ երբ թաղին շընիկներ
Տեսնեն, ըսեն, «ո՞վ ընկեր,
Կեցցես, իրա՛ւ որ քաջ ես,
Փիղին դէ՛մ իսկ կը հաջես»:

1. Ինչո՞ւ քոքոքը կը հաջէր փիղին վրա:
2. Ինչո՞ւ փիղը անտարբեր էր անոր հաջոցին:
3. Բացատրէ այս առակի միտքը:

-
1. Արձակի վերածեցէ՛ վերի ոտանաւորը:

ԵՐԵՒԱՆԻ ԱՅԳԻՆԵՐԸ

Երեւան շրջապատած է այդիներով, որոնց տեղացի ժողովուրդը պաղեր կ'ըսէ: Այս այդիներուն մէջ կը մշակւին գլխաւորաբար խաղող, դեղձ, ծիրան եւ այլն: Երեւանի այս երեք պտուղներն ալ շատ համով են եւ հոչակառոր:

Երեւանի այդիներուն մեծ մասը տարածւած է Զանգուգետի միւս ափը եւ դէպի էջմիածին տանող ճամբուն եղերքները: Ամենէն մեծը համայնական տնտեսութեան առաջին այդին է, ուր հարիւրաւորներ կ'աշխատին: Այդ պարտէզը կը գտնւի Արարատ գինիի եւ կոնեակի Վարչութեան տրամադրութեան տակը: Այս այդիները նախապէս հարուստ երեւանցիներու սեփականութիւնն էին, իսկ հիմա իլ. Կառավարութիւնը զանոնք տրամադրած է ժողովուրդին:


Տեղացի ժողովուրդի պէտքերուն բաւարարելէն յետո խաղողի մեծ մասը Արարատ գործարան կը փոխադրուի պատրաստելու համար Երեւանի հոչակառը գինին ու կոնեակը, որոնք մինչեւ Եւրոպա կ'արտահանւին: Իսկ միւս պտուղներ կոնսերվի գործարանին մէջ անուշեղէններու կը վերածւին եւ կամ պահածո կ'ըլլան ու միլիոնաւոր տուփերով շուկա կը հանւին Հայաստանի եւ և. Միութեան աշխատաւորութեան գործածութեան համար:

1. Երեւան ի՞նչ պտուղներով է նշանաւոր:
2. Ի՞նչ կը պատրաստեն այդ պտուղներէն:

1. Այն բառերը որոնի կը վերջանան թիւն մասնիկով, կը հոլովին հետեւեալ կերպով:

	Եղակի	Յողնակի
Ո.	Միութիւն	Միութիւններ
Չ.	Միութիւն	Միութիւններ
Ա.	Միութեան	Միութիւններու
Տ.	Միութեան	Միութիւններու
Բ.	Միութենէ	Միութիւններէ
Գ.	Միութիւնով	Միութիւններով

Հոլովեցէ՛ բարութիւն, չարութիւն, մեծութիւն:



ՏՊԱՐԱՆԻՆ ՄԷԶ

Դասը նոր էր սկսած։ Արամը հարցուց ուսուցչուհին։

— Բնկե՛ր Անուշ, ի՞նչպէս կրցած են բոլորիս գրքերուն մէջ միեւնոյն բաները տպել։

— Ի՞նչ, ի՞նչպէս միեւնոյն բաները տպած են, ա՛յ, ես քեզ կ'ըսեմ։ Բայց չէ՛, երեխաներ, աւելի լաւ է չխօսիմ այդ մասին։ Եկէք վաղը ես ձեզ տանիմ տպարան։ Հոն դուք կը տեսնէք, թէ ինչպէս կը տպեն գրքերը։

— Հա՛, հա՛, ընկեր Անուշ, երթանք, երթանք, ուրախութրախ բացականչեցին երեխաները։

Այդպէս ալ որոշեցին։

Յաջորդ օրը ուսուցչուհին աշակերտները տարաւ տպարան։ Նախ մտան գրաշարանոց։ Վարպետը պատմեց, թէ ինչպէս կը շարեն, կը կապեն եւ յետո կը տպեն։

Այնուհետեւ անցան մեքենաներու բաժինը, ուր կապւած երեսները կը դնէին մեքենայի տակ։ Մեքենան կը շարժէր ելեկտրական ուժով եւ ամեն պտոյտին թերթ մը կը տպէր։ Երեխաները շատ կը զարմանային վարպետի արագ շարժումներու եւ տպւած թերթերու կանոնաւոր դասաւորման վրա։ Ապա անցան ծալլելու բաժինը։

— Ի՞նչքան շատ բան տեսանք. — Կ'ըսէին իրարու Սաթենիկն ու Արամը։

— Ա՛յ, ես հիմա կրնամ տպել, ա՛յ, — կը պարծենար Յակոբը։

— Հա՛, ի՞նչպէս չէ, կրնաս տպել, անգամ մը տեսար, կրնաս, անպայման, — հակառակեցաւ Սաթենիկն, հեղնական ձայնով։

— Կը տեսնե՛ս, վաղը աշխատանոցի մէջ ինչպէս տպարան կը կազմակերպենք։

— Ճի՛շդ որ, է՛ — համաձայնեցան շատերը եւ սկսան աւելի հետաքրքրութեամբ դիտել տպարանի աշխատանքը։

1. Ինչո՞ւ ուսուցչուհին աշակերտները տպարան տարաւ։

1. Տպարանը քանի՞ բաժանմունք ունի։

Եղակի	Ցողնակի
Ուղղ.՝ Հայց.	Հայ
Սեռ.՝ Տրա.	Հայու
Բաց.	Հայէ
Գործ.	Հայով

Հոլովեցէֆ հետեւեալ գոյականները. — նաւ, հաւ, ծով։

Էշին մէկը սոխակ տեսաւ.
— Ինծի նայէ, անոր ըսաւ,
Դու լաւ կ'երգես կ'ըսեն ամենք
Ճի՞շդ է արդեօք, մէկ մը տեսնենք:
Ես ականջներ ունիմ լայն, լայն,
Լաւ կը լսեմ ամեն մէկ ձայն...
Ի՞նչ լաւ եղաւ որ քեզ գտա
Դէ՛, մէկ երգէ, մէկ բլրա՛,
Տեսնեմ, ճի՞շդ է որ լաւ կ'երգես,
Թէ՛ պարապ տեղ կը գովեն քեզ:

Անմեղ սոխակը նազ չըրաւ,
Սիրուն կտուցը բաց ըրաւ,
Ուզեց ցոյց տալ մեր իշուկին.
Զուր չէ գովքը մեր սոխակին:

Չայնը լարեց եւ սկսաւ...
Սոխակի ձա՛յն. ինչեր չըսաւ.
Մէկ կը խօսէր ու մէկ կ'երգէր,
Հազար խազով կը գեղգեղէր.
Կը դայլայլէր մէկ մեղրածոր,
Կը ճըռվողէր աղւոր, աղւոր.
Կը սրնդէր ու կը շըւար,
Ու սարն անոր հետ կը զնդար:
Քարերն անդամ դարձուցին ուշ
Այնքա՞ն քաղցր էր, այնքան անուշ:

Տաւարներն ալ չարածեցին
Այլ նստեցան, ականջ դրին.
Ու մշակը շունչը քաշած
Անոր մտիկ կ'ընէր ալշած:


Ու սոխակի երգը լոեց.
Իշու վճոխն նա սպասեց:
— Գէշ չես երգեր, ըսաւ էշը,
Լաւ կը ծւաս, կը ծլվաս.
Բայց ես այնքա՞ն կ'ափսոսամ քեզ,
Որ չես երգեր աքլորի պէս.
Մեր աքլորը եթէ տեսնես,
Անոր երգին ականջ դնես,
Այնուհետեւ անոր նման
Դու ալ կ'երգես շատ աննման:

Այս վճիռը որ իմացաւ
Մեր սոխակը — նոր աչք բացաւ.
Նա նո՛ր տեսաւ որ իր դիմաց
Մի անճաշակ է՛շ էր կանդնած:
Ու թեւ առաւ, թռաւ, գնաց.
Իշու աչքին ալ չերեւաց:

1. Պատմէ քու քաներով այս առակը:

2. Բացատրէ այս առակի միտքը:

1. Վերի ոտանաւորի մէջ գտնած բոլոր բայերու ժամանակներն ու դնմիները որոշեցէն:



ՍԱՆԻՏԱՐ ՇՈՒՆԸ

Հոկտեմբերեան օրեր էին:

Ժողովուրդը զէնք էր վերցուցած եւ կը կուէր կալածատէրերու, գործատէրերու եւ ցարի դէմ:

Բանակը անցեր էր ապստամբ ժողովուրդի կողմը:

Ապստամբներու կուողները կը կոչւէին կարմիրներ:

Կալածատէրերը, գործատէրերը եւ ցարը պաշտպանողները կը կոչւէին սպիտակներ:

Ես կարմիր էի:

Անգամ մը տաք կուէն յետո քշեցինք սպիտակները: Ես վիրաւորւած էի, ետ մնացի մեր զօրամասէն: Արիւնաքամ եղած եւ ուժասպառ ինկա գետին:

Մերինները հեռացած էին, չէի տեսներ զանոնք, չէի լսեր անոնց ձայները:

Զրամանս դատարկած էի, բայց դեռ կ'այրւէի ծարաւէս... վէրքս կը ցաւէր:

— Կը մեռնիմ — կը մտածէի ինքնիրենս:

Երկու օր էր անցեր. յոյսս կտրած էի. յանկարծ շան հաջոց մը լսեցի: Ուրախութեանս չափ չկար, միայն կը վախնայի չըլլա որ շունը թողու ինձ եւ անցնի երթա:

Ո՛չ, ան մօտեցաւ, գտաւ ինձ, ինքն ալ ուրախ էր, կը լիզէր աչքերս, քիթս, ուրախ կը հաջէր:

Ան պառկեցաւ կողքիս, մէջքը դէմ տւաւ. մէջքին պայուսակ կար կրմիր խաչով: Ես ձեռքս երկարեցի, կերպով մը դեղ եւ փաթոյթ հանեցի, վէրքս կապեցի: Շունն այլ եւս չ'սպասեց: Ան անյայտացաւ: Ես այլեւս անհանդիստ չէի, գիտէի, որ ան գնաց օգնութիւն կանչելու:

Եւ այդպէս ալ եղաւ:

Կարճ ժամանակէն ինձ մօտ եկան կարմիր բանակային սանիտարները: Շունը կ'առաջնորդէր զանոնք:

Ինձ դրին պատգարակի վրա եւ տարին:

Սանիտար շունը զիս փրկեց մահէն:

1. Ո՞ր շուները սանիտար կը կոչւին եւ ի՞նչ ծառայութիւն կուտան անոնք պատերազմի ատեն:
2. Ի՞նչ գիտես Հոկտեմբերի մասին:
3. Որո՞նք կարմիր կը կոչւէին:
4. Որո՞նք սպիտակ կը կոչւէին:
5. Դուն ո՞ր բանակի մէջ պիտի ուզէիր ըլլալ:
6. Ինչո՞ւ Խորհրդային Հայաստանի մէջ երեխաները Հոկտեմբերիկ կը կոչեն:

-
1. Խոնարհեցէք հետեւեալ բայերը.— երգել, սիրել:

ՓՈԹՈՐԻԿ

Կէսօրին օդը դարձաւ խեղզող եւ ծանր: Քիչ յետո
արեւն ամպի տակ թագնւեցաւ: Արեւմուտքէն սեւ ամպ
մը գլուխ բարձրացուց եւ առաջ շարժեցաւ:

Ամեն ինչ տիսրեցաւ բնութեան մէջ: Կովերը գլուխնե-
րը կախեցին, ձիերը ուռնգներն ուռեցուցին, փնչացուցին
եւ բաշերը թափ տւին: Շուտով լսեցաւ դանդաղ, հեռա-
սոր որոտ մը: Ամեն ինչ լոեց, կարծես կ'սպասէին տիսր
պատահարի: Ո՞ւր դացին թոչունները, որ այնպէս առոյդ
կը թոչկոտէին եւ ուրախ կ'երգէին: Ի՞նչ եղան բգեզները,
որ շարունակ կը բզզային խոտերու մէջ:

Բոլորը թագնւեցան եւ լոեցին: Ծառերը դադրեցան
օլորւելէ եւ կանգնած են ուղիղ: Մարդիկ կ'աճապարէին
քաշւիլ իրենց տուները:

Տիրեց ընդհանուր լոռութիւն:

Յանկարծ, անտառի կողմէն, անցաւ թեթեւ քամի մը:
Իր սուր շունչով դպաւ մարդոց երեսին, աղմկեց տերեւնե-
րու մէջ, շրխկոցով գոցեց դուռը, փոշին հաւաքեց, պտաե-
ցաւ փողոցի մէջ եւ լոեց:

Սուրաց մէկ ուրիշ քամի, մտաւ փողոցները, տապա-
լեց մէկ քանի փտած տախտակ, վար ձգեց մէկ քանի
կղմինտը, եւ հաւերը քշեց պատերու տակ:

Այս մէկ քամին ալ անցաւ: Նորէն լոռութիւն տիրեց:
Ինկան անձրեւի խոշոր կաթիլներ, եւ յանկարծ կայծակը
փայլատակեց: Ամպը որոտաց: Վախցած ձին կապը կտրեց
եւ թոկը վզին դաշտ վազեց:

Անձրեւը սկսաւ եւ քանի գնաց յորդացաւ, սաստկա-
ցաւ:

1. Պատմէ թէ ի՞նչալս սկսաւ փոքրիկը:

2. Պատմէ քու տեսած մէկ փոքրիկի մասին:

3. Մարդկային կեանի մէջ ալ փոքրիկներ կը պատահին եւ ի՞նչ
ձեւի:

1. Խոնարհեցէք հետեւալ բայերը.— խօսիլ, նստիլ:

ՍՈՒՐԻԿՆ ՈՒ ԿՈՒՏԻԿԸ

1.

Ցուրտը քանի գնաց, սաստկացաւ. ճռճռան եւ երկա-
րատեւ սառնամանիք էր. կը թքնէիր՝ գետին չէր իյնար.
քամին վզզալով դռներ կը ջարդոտէր. փոթորիկը տեղ-
տեղ ձիւնի սարեր կը դիզէր. տունէն դուրս գալը վտան-
գաւոր էր դարձած:

Դպրոց կը յաճախէին մօտիկ ապրող սակաւաթիւ մա-
նուկներ. հեռուն բնակողները չէին կրնար դալ:

Վարժուհին Սուրիկը լաւ կը պահէր. ալ ինչո՞ւ Սու-
րիկը պիտի վախնար ցուրտէն — նա սաստիկ ցուրտին եւ
բուքին, գիշերները տուն չէր երթար:

2.

Երբեմն նախաճաշի եւ ճաշի ժամանակ վարժուհին
կատակներ կ'ընէր Սուրիկի հետ: Իսկ Սուրիկը կը նստէր
անոր դիմաց եւ լեզուն կախած՝ քարետախտակի վրա տա-
ռեր կը գրէր: Կուտիկն ալ այստեղ էր. կը պառկէր, կը
մռմռար, կը խռմփացնէր, կը կաղկանձէր:

Սուրիկի խելքն ու միտքը իր դասերուն հետ էր: Մէկ
ալ տեսնես՝ կ'սկսէր ժպտալով իր դժածներուն նայիլ:
ի՞նչ սիրուն են, ի՞նչ լաւ են գծւած: Վնասոն ինչ, թէ Ա-ի

ԱՐԻՒԾՆ ՈՒ ՇՆԻԿԸ

ատամները քիչ մը վարազի ժանիքի նման ծուռ են. շա՞տ հարկաւոր է, թէ ն տառը շան նման պղղած է: Ան կ'սկսի բարձր ձայնով խօսիլ եւ մէկ-մէկ ուղղել իր սխալները:

— կեցի՛ր, կեցի՛ր. դու այդ ինչո՞ւ ես դունչդ ցցած ու բերանդ բացած, ամօթ չէ՞՝, հիմա ես քու բերանը կը փակեմ... Հը՞՝, կերա՞ր, լա՞ւ էր... իսկ սա ինչո՞ւ է պո-չը կորացուցած իմ կուտիկի պոչի պէս. ա՛յ դուն խորա-մանկ, հիմա ես քու գլխին կուտամ:

Ան կը հանդիմանէր անհնազանդ տառերը ու կը դառ-նար հարց կուտար վարժուհիին.

— Ի՞նչպէս է, վարժուհի ճան, լա՞ւ է... .

— Լաւ է,— կը պատասխանէր վարժուհին ու նորէն կը շարունակէր գրքի ընթերցումը, իսկ Սուրբիկը դարձեալ իր քարեգրիչը կը ճռճռացնէր:

1. Սուրբիկը ինչո՞ւ վարժուհիին քով կը մնար:

2. Սուրբիկը ի՞նչ կ'ընէր վարժուհիին տունը:

3. Ի՞նչէն գիտէք թէ Սուրբիկը լաւ գրել չգիտեր:

4. Դուք ինչո՞ւ կը յանախէք մեր դպրոցը:

1. Խոնարհեցէք հետեւեալ բայերը.— կարդալ, խաղալ:

Լոնտոնի մէջ ցոյց կուտային վայրենի գաղաններ, եւ տեսնելու համար այցելուներէն կ'առնէին դրամ, կամ շու-ներ ու կատուներ այդ գաղանները կերակրելու համար:

Մարդ մը փափաքեցաւ տեսնել գաղանները: Մարդը դրամ չունէր: Փողոցէն բռնեց չնիկ մը եւ բերաւ գաղա-նանոց: Թողուցին, որ մարդը գիտէ գաղանները, իսկ չնի-կը նետեցին առիւծի վանդակը՝ որպէս կեր:

Շնիկը պոչը քաշեց եւ կուչ եկաւ վանդակի մէկ ան-կիւնը: Առիւծը մօտեցաւ եւ հոտոտեց զայն:

Շնիկը պառկեցաւ մէջքի վրա. բարձրացրւց թաթիկ-ները եւ սկսաւ պոչը շարժել:

Առիւծն իր թաթով շուռ տւաւ զայն:

Շնիկը վեր թռաւ եւ առիւծի առջեւ կանգնեցաւ ետեւի թաթիկներու վրա:

Առիւծը կը նայէր չնիկին, գլուխը ասդին-անդին կը դարձնէր ու չէր դպչեր անոր:

Երբ տէրը միս տւաւ առիւծին, ան մէկ մասը կերաւ, մէկ մասն ալ թողուց չնիկին: Երեկոյեան, երբ առիւծը պառկեցաւ քնանալու, չնիկն ալ պառկեցաւ անոր կողքին եւ իր գլխիկը դրաւ անոր թաթին:

Այդ օրէն սկսած չնիկը կ'ապրէր վանդակի մէջ՝ առիւ-ծի հետ: Առիւծն անոր չէր վնասեր. անոր հետ կուտէր, կը քնանար, երբեմն ալ՝ կը խաղար:

Անգամ մը՝ չնիկին տէրը եկաւ գաղանանոց եւ ճանչ-ցաւ զայն: Բսաւ, որ շունն իրենն է: Գաղանանոցի տէրը կ'ուզէր վերադարձնել զայն իր տիրոջը, բայց երբ սկսան շունը դուրս կանչել, առիւծը բարկացաւ ու մռնչեց:

Տարի մը յետո շնիկը հիւանդացաւ ու սատկեցաւ։ Առիւծն այլեւս չէր ուտեր, կը հոտոտէր, կը լիզէր շունն ու թաթով կը փաղաքչէր զայն։

Երբ ան հասկցաւ, որ շնիկը սատկած է, յանկարծ թռչկոտեց, բարկացաւ, սկսաւ պոչով խփել ինքն իրեն, յարձակիլ վանդակի պատերուն վրա, կրծոտել փականքն ու յատակը։

Ամբողջ օրը ան կը ծեծկւէր, վանդակի մէջ ասդինանդին կ'իշնար ու կը մոնչէր, երբեմն կը պառկէր շան կողքին ու կը լոէր։ Տէրը կ'ուզէր դուրս բերել սատկած շնիկը, բայց առիւծը ոչ ոք չէր թողուր անոր մօտ։

Տէրը կը կարծէր, որ առիւծը կը մոռնա իր վիշտը, եթէ անոր ուրիշ շուն մը տա։ Ան վանդակը նետեց կենդանի շուն մը, բայց առիւծն իսկոյն պատառոտեց զայն։ Յետո ան իր թաթերով դրկեց մեռած շնիկը եւ այդպէս պառկեցաւ հինգ օր։


Վեցերորդ օրը առիւծը սատկեցաւ։

1. Տեսե՞ր ես առիւծները ինչո՞վ կը կերակրեն։
2. Ի՞նչպէս վարւեցաւ առիւծը առաջին շանը հետ։
3. Շնիկի մահը ի՞նչպէս ազդեց առիւծին վրա։

1. Նախադասութեան գլխաւոր մասերն են՝ բայ եւ տէր բայի, իսկ մնացեալ բառերը կը ծառայեն բային կամ տէր բային իմաստը լրացնելու եւ կը կոչւին լրացուցիչներ։ Օրինակ՝ աշակերտը կը զրէ։ Այս նախադասութիւնը կը պարունակէ միայն բայ եւ տէր բայի։ Ուշիմ աշակերտը դասը կը զրէ։ Ուշիմ եւ դասը լրացուցիչներ են։

Դրեցէք հինգ նախադասութիւններ, որոնք պարունակեն միայն տէր բայի եւ բայ։

Նոյն նախադասութիւններու բայերուն եւ տէր բայիններուն տւէք մէկ մէկ լրացուցիշ։



ԿԱՂՆԻԻ ՏՆԻՌՐՆԵՐԸ

Մեր ծեր կաղնին իր հին տունը
Տւեր էր չորս տնւորի։

Արմատի մօտ, ներքնատունը
Մո՞ւկն էր վարձեր այս տարի։

Ատաղձագործ ժիր փայտփորը
Վարի խանութն է վարձած։
Ուր կ'աշխատի ամբողջ օրը
Քրտինքի մէջ կորսւած։

Վերի յարկի մէջը նեղլիկ
Կը բնակի չէկ սկի՛ւռ —

Կաղին, ընկոյզ, սերմ ու հատիկ
Դիզած ձմռան կերակուր:

Թաւ ճիւղի մէջ դրեր է բոյն
Մի զիւ երգիչ պատւական.
Կը ճլվէս նա օրն ի բուն
Իր երգերը դիւթական:

1. Որո՞նք էին կաղնիի տնտրները:

2. Պատմէ քէ ամեն մէկը ո՞ւր կը բնակէր:

3. Ծեր, իին, մօտ, ցուրտ, զիլ եւ ծոյլ, բառերու հականիշները
սուր:

ԱՐՁԻ ՈՒ ԿԱՏՈՒԻԻ ԿՐԻՒԸ

Կաղլիկն արջի քոթոթ էր. ան կ'ապրէր իր մայր
Մրթմրթանի հետ Անտառի մէջ, հիւրանոցի մօտ:

Որսորդութիւնը այդ անտառին մէջ արգիլւած էր,
այնպէս որ գազաններն այնտեղ ապահով կ'զգային:

Հիւրանոցի տէրը հրամայած էր խոհանոցի աւելցուկ-
ները թափել չէնքի ետեւը գտնւող բացատը, որպէս զի
անտառի թաւամազ բնակիչները ուտելու բան ունենան:

Հիւրանոցի մէջ կ'ապրէր Վանի կատու մը իր ձագե-
րով: Երբ Մրթմրթանը մօտեցաւ խոհանոցին, կատուն իր
ընտանիքով նստած էր սանդուխի վերին աստիճանի վրա
եւ կը տաքնար արեւու տակ: Ան աչքերը բացաւ ու տեսաւ,
որ իրմէ եւ իր ձագերէն երկու քայլ հեռու կանգնած է
բրդու հրէշ մը:

Կատուն ուզեց փախչիւ, բայց իսկոյն յիշեց իր ձագե-
րը: Ան մէջքը կորացուց այնքան, որքան կրնար, բոլոր
ճանկերը դուրս հանեց ու սկսաւ բարձր աղաղակել, կար-
ծես ըսել կ'ուզէր.

— Կեցի՛ր, չյառաջանաս այլեւս ոչ մէկ քայլ:

Արջը կեցաւ, ապա նստեցաւ ետեւի ոտներու վրա եւ
բարձրացուց առջեւի ոտները: Այս գիրքով ան աւելի մեծ
երեցաւ կատուի աչքին: Մի՞թէ ան կը վախնար մէկ փոք-
րիկ, չնչին գազանէ, որը կարող էր մէկ անգամէն կուլ
տալ:

Մրթմրթանը իջեցուց իր առջեւի թաթերը, պատրաս-
տըւելով յարձակելու:

Կատուն նորէն աղաղակեց:

Ձագերէն մէկուն թոյլ մլաւոցը աւելի եւս յուզեց զին-
քը եւ ան ուղղակի նետեցաւ արջի դունչի վրա: Տասնութ
հատ սուր ճանկեր եւ բերան մը լեցուն ատամներ խրւեցան

արջի մերկ քթի մէջ: Քիթը արջի մարմնի ամենազգայուն
տեղն է:

Այս հարւածէն յետո կատուն նահանջեց դէպի այն
կողմը, ուր չէին կրնար հասնիլ արջի ճանկերը, ան թռաւ,
բարձրացաւ արջի մէջը:

Արջը փորձեց պաշտպանւիլ, ցած գլորել զայն, բայց
բանը վերջացաւ անով, որ փախուստի դիմեց:

Կատուն ցատկեց արջի մէջքէն այն ըոպէին, երբ
Մթմթանը սարսափած ու յուսահատած բարձրացաւ
ծառը:

Կատուն մնաց վարը: Ան ուշադրութեամբ կը հետեւէր
արջի շարժումներուն, վախնալով, որ արջը կրնա վերստին
վար իջնել ծառէն:

Կատուի ձագերը շրջապատեցին իրենց մայրը եւ
կ'զմայլէին անոր տարած յաղթութեան վրա:

Յայտնի չէ, թէ մինչեւ ե՞րբ պիտի շարունակւէր այդ
տարօրինակ պաշարումը, եթէ հիւրանոցի խոհարարը տուն
չկանչէր կատուն:

1. Արջերը ո՞ւր կ'ապրին :

2. Կատուն ինչո՞ւ չփախաւ :

3. Կատուի ի՞նչ ուժը յաղքահարեց արջը:

1. Տւէֆ հետեւեալ բառերու հոմանիշները.— աղաղակիլ, փոքրիկ,
քոյլ, ատամներ, յետո, սարսափած, վերստին:

ԿՈՌԻՆԿԸ

1.

Անտառապահ Սարգիսը որսորդութիւն շատ կը սիրէր
եւ միշտ հրացանով ման կուգար:

Աշնան օր մը, Սարգիսը կ'անցնէր անտառի ծայրէն.
վերէն աղմուկ մը լսեց: Նայեցաւ — թռչուններու երամ
էր:

«Սագեր են», — մտածեց ան ու նշան առաւ, կրակեց.
Երամէն թռչուն մը ինկաւ վար: Սարգիսը մօտեցաւ անոր:

— Ձեռքս կոտրւէր, այս ի՞նչ ըրի: Զէ՞ որ սա կոռւնկ
է, սադ չէ. խեղճ թռչուն, ըսաւ եւ գետնէն վերցուց
կոռւնկը:

Կոռւնկի ոտքն էր վիրաւորւած:

— Ոչի՞նչ, սիրելի՞ս, ես քեզ կը բժշկեմ, ըսաւ ան ու
վիրաւոր թռչունը տուն տարաւ:

— Տե՞ս, քեզ ընկեր եմ բերեր, — ըսաւ ան իր աղջ-
կանը:

Նազիկին դուր եկաւ կոռւնկը. ան խոստացաւ խնամել
թռչունը մինչեւ միւս աշուն, երբ կոռւնկի ընկերները նո-
րէն կ'անցնին այդ կողմերէն:

Այդ օրէն սկսած կոռւնկը Նազիկին սիրելին դարձաւ:
Ան կը սիրէր եւ կը խնամէր վիրաւոր թռչունը:

Սկիզբը կոռւնկը չէր կրնար երկու ոտքի վրա կանգնիլ,
վիրաւոր ոտքը միշտ վեր կը պահէր: Երբեմն ալ կը կոթնէր
պատին, որ վար չիյնա:

Շուտով կռունկը բոլորովին ընտելացաւ. երբ Նաղի-
կը կը կանչէր, իսկոյն կ'երթար անոր քով. Նաղիկ շատ
գոհ էր:

2.

Անցաւ ամբողջ տարի մը:

Աշնան, երբ նորէն կը չէին թռչունները, ու անոնց
երամները կ'անցնէին Սարգսենց բակի վրայէն, կռունկը
կը լսէր անոնց ձայները, կը բարձրացնէր գլուխը, կը թա-
փահարէր թեւերը եւ կ'ուզէր թռչիւ, բայց ի զուր. վիրա-
ռոր ոտքը չէր թողուր: Բոլորն ալ կը խղճային կռունկին,
որ չէր կարող միանալ իր ընկերներու երամին:

Օր մըն ալ, երբ Նաղիկը կը կերակրէր կռունկը, վե-
րէն, շատ մօտիկէն, կռունկներու կռոռոց լսեց: Երկուքն
ալ գլուխները բարձրացուցին: Կռունկներու երամ մը
կ'անցնէր: Կռունկը թափահարեց թեւերը, ուղղեց փետուր-
ները եւ թռաւ — բարձր ճիչ արձակելով:

— Թռա՛ւ, հայրի՛կ, թռա՛ւ իմ կռունկը: — ուրախ-
ուրախ բացագանչեց Նաղիկը:

Ան գոհ էր, որ կռունկը գտաւ իր ընկերները, թէեւ
կ'ափսոսար, որ բաժնեցաւ իր ընկերէն:

1. Ինչո՞ւ Նաղիկը ուրախացաւ:
2. Նաղիկը ի՞նչպէս կը խնամէր կռունկը:
3. Նաղիկը կ'ուզէ՞ր կռունկին բաժնեիլ:
4. Դուք ազատութիւն կը սիրէ՞ք:

-
1. Որոշեցէք թէ ինտեւեալ բարդ բաները ի՞նչ բաներէ կազմւած
են. — անտառապահ, ջրաղաց, սեղանատուն, գրախանուր, դաշ-
նակահար, տեղապահ, առեւտուր, ծաղկեփունջ, խմբագիր: Ի՞նչ
տառերով իրար միացած են այդ բաները:

Ա Դ Ի Է Ս Ը

Աղւէսն եկաւ բարձր սարէն,
Հարցմունք ըրաւ լեցուն թառէն.
«Ի՞նչ լուր ունիք իմ խորողէն»:

Տափիկ աղւէսն — ագին ծաղիկ:

Աղւէսն հագեր քուրքը գեղին,
Պտոյտ կուտա չուրջը գեղին,
Զուր կտրեցաւ ուստիո լեղին:

Դեղին աղւէսն, ագին ծաղիկ:

Աղւէսն ըսաւ պառաւ տատին,
«Մտիկ չեմ տար ձեռքիդ փայտին,
Կարօտցեր եմ թմբլիկ ճուտին»:
Անվախ աղւէսն, ագին ծաղիկ:

Աղւէսն եկեր նստեր գեղին,
Երկար պոչը ծռեր վզին,

Աչքն է տնկեր մեր խորողին —
Այն գող աղւէսն, ագին ծաղիկ:

Յանկարծ կանչեց տատըս պառաւ.
«Ամա՛ն, հասէք, տարաւ, կերաւ.
Գլխիս այս ինչ փորձանք բերաւ,
Անտէր աղւէսն, ագին ծաղիկ:


ԱՇ, իմ խորող, կարմիր խորող,
Ման կուզայիր գոռող, գոռող.
Փետուրդ փոեց ողջ գար ու փոս
Այն չար աղւէսն, ագին ծաղիկ:

Աղւէս, աղւէս, փոքրիկ գագան,
Ոտքերը կարճ ու խիստ վազան,
Շներն ամեն քեզ չի հասան,
Ճարպիկ աղւէս, ագին ծաղիկ:

1. Աղւէսն ինչո՞ւ գիտ էր եկեր:

2. Հասա՞ւ իր նպատակին:

1. Հետեւեալ բառերով կազմեցէք բարդ բառեր.— մոխիր ու աման, լուր եւ տալ, բազուկ եւ արոռ, շուրջ եւ զգեստ, բարի եւ սիրտ, նամակ եւ տուփ, հեռու եւ գիր, օձ եւ պտոյտ, գոյն եւ կարմիր, միտք եւ ոչլսար:



ԼԵՆԻՆԱԿԱՆ

Շիրակի դաշտին մէջ, Արփա Զայ գետին եզերքը շինած է և. Հայաստանի երկրորդ մեծ քաղաքը, Լենինականը: 1925-ին երկրաշարժի պատճառով մեծաւ մասսամբ հիմնայատակ եղաւ այս քաղաքը, իսկ Խորհրդային իշխանութեան օժանդակութեամբ այժմ վերակառուցւած է եւ և. Հայաստանի ամենէն գեղեցիկ քաղաքն է 75 հազար բնակչութեամբ:

Այս քաղաքի մէջ էր որ 1920 թւին ծագեցաւ առաջին յեղափութիւնը որ Մայիսեան ապստամբութիւն կը կոչւի եւ որու նպատակն էր տապալել Դաշնակցական կառավարութիւնը եւ Խորհրդային իշխանութիւն հաստատել Հայաստանի մէջ:

Քաղաքը ունի ընդարձակ հրապարակ մը, որու մէկ կողմ Քաղխորհուրդի մեծ եւ գեղեցիկ շէնքն է, իսկ միւս կողմը Լենինականի Պետական Հիւրանոցը: Քաղաքը հարուստ է պարտէզներով՝ որոնցմէ մէկի մէջ զետեղւած է Լենինի արձանը, իսկ միւսի մէջ է պետական երկրորդ թատրոնը: Այս տեղ է հիւսւածեղէնի գործարանը, որուն

մէջ ներկայիս 5,000-է աւելի բանտորներ կը գործեն։ Երկաթուղային աշխատանքներու կեղրոնը նոյնպէս այս քաղաքի մէջն է։ Առանձին հաստատութիւններ, հիւանդանոցներ, ակումբներ եւ բնակարանային թաղամասեր կառուցւած են երկաթուղիի նոր կայարանին մօտերը, երկաթուղային բանտորներու համար։

Մոի գործարան մ'ալ շինւած է, որ իր տեսակի մէջ ամենակատարեալն է խորհրդային երկիրներու մէջ։

Այս շրջանի մէջ ճակնդեղի մշակութիւնը շատ առաջ էրթա եւ շուտով լենինականի մէջ պիտի կառուցւի և. Հայաստանի առաջին շաքարի գործարանը։

Լենինականի դիրքը բարձր է եւ օդը մաքուր։

1. Լենինականի ի՞նչ աղէտ պատահեցաւ քանի մը տարի առաջ։

2. Այսօր ի՞նչ վիճակ ունի լենինականը։

3. Ո՞րն է լենինականի գլխաւոր արդիւնաբերութիւնը։

1. Հետեւեալ բառերով եւ մասնիկներով կազմեցէք ածանցեալ բառը— մայր, գոյն, մանուկ, գող մեծ, աղ, առակ, բարի, խորհուրդ, բռչուն, ծաղիկ. ակ, դժ, ութիւն, ի, իկ, ան, ային, անց, ական։

ԿԱՏՈՒԻ ՀԱԳԸ

Գուրգէնն ու Աննիկը քոյր ու եղբայր էին։ Անոնք կատու մը ունէին։ Գարնան ատեն կատուն կորսւեցաւ։ Մանուկները ամեն տեղ փնտուեցին զայն ու չգտան։

Անգամ մը անոնք կը խաղային շտեմարանին մօտ։ Իրենց գլխի վերեւէն ինչ որ թոյլ ձայներ կը լսէին — «միառւ, միառւ»։

Գուրգէնը սանդուխէն բարձրացաւ շտեմարանի տանիքը։ Աննիկը վարը կեցած, շարունակ կը հարցնէր. «գտա՞ր, գտա՞ր»։ Գուրգէնը չէր պատասխաներ։ Վերջապէս ան կանչեց. «գտա՛, մեր կատուն է... ան ձագեր ունի, ի՞նչ հրաշալի՛ են, չո՛ւտ, հոս եկուր»։

Աննան վաղեց տուն, եւ կաթ բերաւ կատուին։

Զագերը հինգ հատ էին։ Երբ անոնք քիչ մը մեծցան, սկսան դուրս գալ այն անկիւնէն, ուր ծնած էին։ Երեխաները իրենց համար ընտրեցին անոնցմէ մէկը, որը գորշ էր, սպիտակ թաթիկներով, — եւ տուն տարին։ Մայրիկը այդ կատուի ձագը թողուց երեխաներու համար, իսկ մնացածները բաժնեց դրացիներուն։ Երեխաները կը կերակրէին կատուի ձագը, կը խաղային ու կը քնանային անոր հետ։

Անգամ մը երեխաները գացին ճամբու վրա խաղալու եւ իրենց հետ վերցուցին կատուի ձագը։

Քամին կը շարժէր ճամբու վրա թափւած ծղոտը, կատուի ձագը կը խաղար ծղոտի հետ, երեխաները կ'ուրախանային։ Յետո անոնք ճամբու մօտ թրթնջուկ գտան, դնացին հաւաքելու, եւ մոռցան կատուի ձագը։

Յանկարծ անոնք լսեցին, որ մէկը բարձրաձայն կը դռուա. «Դէպի ետ, դէպի ետ»: Ու տեսան, որ կը թռչի ձիաւոր որսերդ մը, իսկ անոր առջեւէն՝ երկու շուն, որոնք տեսան կատուի ձագը եւ ուղեցին բռնել զայն: Իսկ այդ յի-մար ձագը, փոխանակ փախչելու, նատեր էր, մէջքը ծռեր ու մտիկ կ'ընէր շուներուն: Աննիկը վախցաւ շուներէն եւ փախաւ անոնցմէ: Գուրգէն, ինչքան որ ուժ ունէր, վազեց եւ շուներու հետ միասին մօտեցաւ կատուի ձագին: Շու-ները կ'ուղէին «հա՛փ» ընել կատուի ձագը, բայց Գուր-գէնը ինկաւ անոր վրա եւ պաշտպանեց զայն:

Որսորդը վրա հասաւ եւ վոնտեց շուները:


Գուրգէնը կատուի ձագը տուն բերաւ եւ ալ դաշտ չէր տաներ:

1. Ինչո՞ւ կորսւեր էր կատուն:

2. Ինչո՞ւ դրացիներուն բաժնեցին կատուի ձագերը:

3. Գուրգէնը ի՞նչ վտանգէ ազատեց կատուի ձագը:

1. Որոշեցէ՞ վերի գրութեան առաջին հատւածի բոլոր բառերու սե-սակները: Օրինակ՝ հայրենակցականները ոգեւորութեամբ կը շի-նեն իրենց նոր աւանները: Հայրենակցականները — հասարակ ա-նուն. ոգեւորութեամբ — մակրայ. կը շինեն — բայ. իրենց ստա-ցական ածական. նոր — որակական ածական եւայլն:



Խ. ՀԱՅԱՍՏԱՆԻ 14-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Ամիսներէ ի վեր մենք բոլորս ալ, Շահումեան Դպրո-ցի աշակերտներս, անհամբեր կ'սպասէինք Խ. Հայաստանի տարեղարձի տօնակատարութեան: Մեր վարժուհին մեզի պատմած էր թէ այդ տօնակատարութեան մենք ալ պիտի մասնակցէինք թէ երգով եւ թէ դրօշաղարդ տողանցքով:

Վերջապէս եկաւ Նոյեմբեր 29-ը: Մենք Խ. Հայաս-տանի դրօշակներ բարձր բռնած, յաղթական տողանցք կա-տարելէ վերջ, բուռն ծափերու մէջ նստանք մեզի յատկաց-ւած նստարաններու վրա:

Հսկայական սրահը ծայրէ-ծայր լեցւած էր, շատերն ալ կանգնած էին ոտքի վրա, որովհետեւ պարապ նստարան չկար: Բեմին ճակատը խոշոր տառերով դրւած էր՝ «կեցցէ

Խ. Հայաստանը», «Կեցցէ Խորհրդային Մեծ Միութիւնը»:
Ամեն կողմ կը բարձրանային տօնակատարութեան մաս-
նակցող կազմակերպութիւններու դրօշակները, — իրենց
յատուկ նշանաբաններով։ Բեմի կեղրոնը դրւած էին երկու
խոշոր ցուցաախտակներ, որոնց վրա կարդացի. — «Կանգ-
նինք Խ. Հայաստանի կողքին, Անդամակցինք ՀՕԿ-ին»,
եւ «Աջակցինք Խ. Հայաստանի առողջապահական ճակա-
տին, անդամակցինք ՊՀԿԽ-ին»։ Իսկ անոնց մօտ կը տես-
նըւէին հայրենակցականներու դրօշակները իւրայատուկ
նշանաբաններով. — «Շինենք Նոր Սերաստիան», «Կառու-
ցանենք Նոր Արարկիրը», «Շինենք Նոր Քղին» եւ բազմա-
թիւ ուրիշներ։ Դեռ ես կը ջանայի կարդալ այդ նշանաբան-
ները, երբ Խ. Հայաստանի Պետական Քայլերգի հնչում-
ները ոտքի հանեցին ամբողջ սրահը։

Որոտընթոստ ծափերու մէջ ատենապետը հանդէսը
բացւած յայտարարեց եւ բացատրեց օրւան նշանակու-
թիւնը։ Անոր յաջորդեցին շատ մը խօսողներ, որոնց տւած
բացատրութիւնները պարզ դարձուցին թէ Խորհրդային ի-
րաւակարգը մեծ բարիքներ տւած է մեր երկրին։

1. Ո՞ր կազմակերպութիւնները Խ. Հայաստանի բարեկամ են։
2. Ի՞նչպէս սկսաւ հանդէսը։
3. Ի՞նչ տպաւորութիւնով հեռացան ներկաները։

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

Յայտնի բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը ծնած
է Լոռի։

Ան մեծ վարպետութեամբ երգած է Լոռիի եւ Հայաս-
տանի աշխատաւոր ժողովուրդի հեքեաթներն ու աւանդա-
վէպերը։

Յովհաննէս Թումանեան եղեր է հայ աշխատաւոր ժո-
ղովուրդի հարազատ բանաստեղծը։ Երգած է անոր ամ-
բողջ ապրումները մեծ յուզումով եւ արձանագրած է անոր
դժգոհութիւնն ու պայքարը տիրող անարդարութիւննե-
րու եւ կեղեքիչներու դէմ։

Նա մանուկներու բարեկամն էր, եւ գրած է անոնց
համար շարք մը գեղեցիկ պատմւածքներ եւ բանաստեղ-
ծութիւններ, ինչպէս՝ «Գիքորը», «Սասունցի Դաւիթը»
և «Շունն ու Կատուն»։

* * *

Յովհաննէս Թումանեան շատ երկար չաղրեցաւ Հա-
յաստանի Խորհրդայնացումէն յետո։ Բայց իր կեանքի
վերջին մէկ քանի տարիներուն ան մեծ ծառայութիւն ըրաւ
Խորհրդային Իշխանութեան։

Բանաստեղծը եկաւ Պոլիս, գաղութներու մէջ գտնւող
Հայաստակական կազմակերպութիւններու օժանդակութիւ-

ՆԵՐ ապահովելու համար Խորհրդային Հայաստանին։ Ան
ձխողեցաւ, որովհետեւ այդ կազմակերպութիւններու գը-
լուիը գտնւող մարդիկը թշնամիօրէն տրամադրւած էին
դէպի Խորհրդային իշխանութիւնը։

Հայաստան վերադարձին Ալեքսանդր Միասնիկեանի
հետ միասին կազմեցին ՀՕԿ-ը, որ գաղութահայ աշխա-
տաւորութեան մեծագոյն կազմակերպութիւնն է այսօր։
ՀՕԿ-ն արդէն դարձեր է գաղութահայ աշխատաւորութիւ-
նը Խորհրդային Հայաստանին կապող ամենահզօր օղակը։
Անոնք, որ ՀՕԿ-ի դէմ կը կռւին՝ Խորհրդային Հայաստա-
նի թշնամիներն են։ Անդամակցիւ ՀՕԿ-ին, Խորհրդային
Հայաստանի ամեն մէկ բարեկամի պարտականութիւնն է։



1. Յումանեանի ո՞ր գրութիւնները կարդացած են։
2. Յումանեան ինչո՞ւ Պոլիս եկաւ։
3. Ի՞նչպէս կարող ենք յարգել Յ. Յումանեանի յիշատակը։

-
1. Վերի գրութենէն զատեցէք անունները, դերանունները, ածական-ները, բայերը, մակրայները, եւ շաղկապները, ու առանձին սիւ-նակներու մէջ գրեցէք։

ՀՀ Ազգային գրադարան



NL0248248

11
18665

1
3